




ՍԻՈՆ  
ԿՐԹԱԿԱՆ ՔՐԱԿԱՆ  
ԲՆԵԱՒՐԱԿԱՆ



ՊԱՆՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՆ. ԵՐՈՍՏՂԻՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅԱՆ

ՆՈՐ ԵՐԶԱՆ 1953 Մ. ՏԱՐԻ

«سئون» مجلة أرمنية شهرية، أدبية، ثقافية، للغة والبيان

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology  
Printed in JERUSALEM

# Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

	Երես
<b>ԽՄԲԱԳՐԱԿԱՆ</b>	
— Մեծ Պահֆ.	Զ. Ա. Զ. 33
<b>ԿՐՕՆԱԿԱՆ</b>	
— Պահֆ.	Ե. 36
<b>ԲԱՆԱՍՏԵՂԺԱԿԱՆ</b>	
— Մենասանեկն իմ մուպլ.	ԶԱԻԷՆ. Ա. Զ. 38
<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ</b>	
— Համմուրապիի Օրինագրերը.	ԱՆՈՒՇԱԻԱՆ ԱԲՂ. ԶՂԶԱՆԵԱՆ 39
— «Հայ Բուսաշարհ».	ԿԱՐԱՊԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ 44
<b>ԳՐԱԿԱՆ</b>	
— Արփիար Արփիարեան.	Թ. ՕՇԱԿԱՆ 48
<b>ՔԱՐՈՋԽՕՍԱԿԱՆ</b>	
— Հոլուական Ասուածաբանութիւն.	ԳՐ. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ 52
<b>ԿՐՕՆԱ-ԲԱՐՈՅԱԿԱՆ</b>	
— Մահ եւ անմահութիւն.	BERDIAEV 57
<b>ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ</b>	
— Մլինոյ վանք.	Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ 60
<b>Ս. ՅԱԿՈՒՆ ԴԵՐՄԵՆ</b>	
— Եկեղեցական-Բեմական.	62
— Պաշտօնական.	64
<b>ՏԵՐՄԻՆՆԻ</b>	
— Միաբան Միհրան Զուլֆայեան.	64

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգրինն է՝ բոլոր երկիրներու համար՝ Անգլ. Շիրին 15

Redaction of the Armenian Monthly SION  
 Armenian Patriarchate,  
 P. O. B. 4001  
 Old City - Jerusalem  
 Via Amman (Jordan)

# — Ս Ի Ո Ն —

ԻԷ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1953

ՖԵՏՐՈՒԱՐ

ԹԻԻ 2

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### Մ Ե Մ Պ Ա Հ Ք

«Մի՛ հոգայք ընդ ոգւոյ թէ զինչ ուսիցե՛ք, եւ մի՛ ընդ մարմնոյ թէ զինչ զգեցնուցու՛ք: Զի ոգի առաւել է քան զկեանքս, եւ մարմին՝ քան զմտայնքս»:

ՂՈՒԿ. ԺԲ. 22-24

Կարգ մը ընկերային երևոյթներ, տօնախմբումներ, իւրաքանչիւր տարե-  
դարձի, կամ աւանդութեան բերումով ամէն տարի կրկնուելով իմաստէ ու  
նշանակութենէ կը պարպուին մարդոց համար՝ որոնք չեն զիտեր անդրադառ-  
նալ և այդու իսկ խորանալ և իջնել տօներու մեղի մատուցած խորհուրդին:

Այսպէրպէս մարդոց համար աշխարհը ունայն է: Ունայնութեամբ մը սա-  
կայն որ ոչ իմաստաօրական և ոչ ալ որոշ վարդապետական հիմք մը ունի:  
Փրականութեան մէջ սակայն ամէն ինչ ունայն է ունայնամիտներուն համար  
միայն: Կան երևոյթներ մեր կեանքին մէջ որոնք, մեզի բերած իրենց խոր-  
հուրդովն ու վսեմութեամբ միշտ թարմ են, քաջալերական և շինիչ:

Ճշմարիտ քրիստոնեային համար անձնիւր սուրբի տօն, առիթ մըն է  
նորոգուելու, քրիստոնէական նոր օգիտով մը լեցուելու, և քրիստոնէական ազ-  
նիւ սկզբունքներով շարունակելու առաջադրուած անցաւոր այս կեանքը: Հե-  
տեւաբար ինքզինք կարենալ միշտ նորոգ պահել՝ քրիստոնէական առաքինու-  
թիւն մըն է:

Նորոգման, սրբադործման հանգրուաններէն մին, Մեծ Պահոց օրերն են  
որոնք դարձեալ իրենց մատուցած խորհուրդով տեղ կը զրաւեն մեր կեանքին  
մէջ:

«Ապաքէն դուք Տաճար Աստուծոյ կենդանւոյ էք» կ'ըսէ Պօղոս Առաք-  
եալ: Ճիշդ է որ մեր մարմինները կենդանի Աստուծոյ Տաճարներն են. ու մենք  
ամբողջ մեր կեանքին տեսլութեան այնպիսի գործելու կերպ մը պարտինք

ուենենալ որ արժանի ըլլանք կենդանի Աստուածութիւնը մեր մարմնեղէն անօթ-ներուն մէջ ընդունելու: Բայց, մարդկօրէն, տկարութեամբ մը, — մեր բնութեան բերումովն իսկ —, երբեմն կը տկարանանք ու մեր հոգիները, մանաւանդ մեր մարմինները կը կապենք անցաւոր, աշխարհային, փուճ վայելքներու և հաճոյքներու: Այդպէսով հեռացնելու մենէ մեր Տէրը, արժանի չըլլալով մեր մարմինները կենդանի Աստուծոյ Տաճարներ դարձնելու: Հո՛ս, անաւարկ կը սկսի մարդկային հոգիին տուամբ: Անկո՛ւմը: Բայց մեծ մտածողներ ըսեր են թէ հաճոյքէն և հաճոյանալէն աւելի գեղեցիկ բան մը կայ, — տիրել ու յաղթել անոնց: Շատ մը սուրբեր ի սկզբան մեծ մեղաւորներ եղած են, սակայն զղումն ու սրբացումը բարձրացուցած է զիրենք ու մեղքերու անդունդն ի վար իրենց գոյթը վերելքի մը փոխակերպած:

Մեծ Պահքը, այն շրջանն է մեր կեանքին մէջ ուր՝ ամէն անհատ ինքզինքը էապէս աւելի մօտ կը զգայ մեր Տիրոջ, աւելի սերտ յարաբերութիւն մը կ'ունենայ Աստուածային ներկայութեան հետ, ներապրելով Ձայն:

Մեծ Պահքը հետեւաբար այն շրջանն է մեր կեանքին մէջ երբ արտաքնանալով մենք մեզմէ, կը դիտենք այն բոլոր գործերը որոնք երկար ժամանակի մը վրայ մեզ հեռացուցած են ճշմարիտ քրիստոնէի մը վայել ապրելու կերպ ունենալէ: Այսպիսով կը թօթուենք մեր վրայէն մարմնական զանազան կարիքները, հասնելու համար աւելի բարձր և ներհուն կեանքի մը: Ժուճկալութիւնն ու մանաւանդ անձնուրացութիւնը կարելի է հակադրել կարգ մը մարդոց այն հասկացողութեան որ սովորաբար կը ճանչցուի իբրև կեանքի հստատիստ աշխարհահայեացք — նոր զգեստով շատ հին վարդապետութիւն մը: Յոյն փիլիսոփայական դրութիւններուն մէջ իր առաքելութեան ընթացքին ամենէն շուտ — իր ծնունդէն իսկ վրիպածը: Երբեմն, սխալ հասկացողութեամբ մը մարդիկ երջանկանալը կը շփոթեն իրենց մարմնական զանազան փափանքներուն գոհացում տալով: Հետեւաբար, իւրաքանչիւր անգամ որ մարմնապէս կը հաճոյանանք, մենք մեզի երջանկանալու պատրանքը տուած կ'ըլլանք. և որովհետև մարդկային մեր բնութեամբ կ'ուզենք միշտ երջանկանալ, կը ձգտինք միշտ մարմնապէս հաճոյանալ, ու հաճոյքին մեզ մօտ տեւականանալը մեզ կ'առաջնորդէ անխուսափելիօրէն բարոյալքումի: Հարկ է որ մարմինն պէս պէս կարիքները չափաւորուին, զպուճին, տեղ տալու համար հոգեկան ապրումին, կրօնական հայեցողութեան, և սրտեռանդն պաշտամունքի:

Պահեցողութիւնը մեր մարմինն համար վարժանք մըն է: Փորձի շրջան մըն է երբ հոգեպէս ուժեղացած՝ կ'արհամարհենք մարմնական ցանկութիւնները և կը տիրակալենք անոր յուր զգացումները: Ինքզինքնիս քննելէ, վերաքննելէ ետք, պիտի կարենանք լաւը և գեղեցիկը արժեւորել և յուրին սրբազրել: Վասնզի արժեւորում և սրբազրում՝ դատում կ'ենթադրեն:

Մեր առօրեայ փոխ-յարաբերութիւններուն մէջ, կեանքի պայքարին մէջ, ինչ ինչ զիջումներ կրնանք ըրած ըլլալ նիւթական զանազան բարիքներ ձեռք բերելու ի խնդիր, որոնք ի վերջոյ կրնան զմեզ հեռացուցած ըլլալ առաքելութենէ և այդպիսով մեր հոգիին վրայէն սրբած՝ Աստուածային պատկերին դրոշմը: Ասոր համար է որ բոլոր ժողովուրդներու մէջ ալ, մարդկութեան՝ կրօնական որոշ հասկացողութեան մը գալէն ետք, մեծ մարգարէներ, ժողո-

վուրդի առաջնորդներ, ճակատագրական վայրկեանները կանխող օրերուն, պահեցողութեամբ, ծոմապահութեամբ ապրած՝ ինքզինքնին քննած, մաքրած, զօրացած են: Սրբագործումէ մը ետք մեր հոգիները թեթևութեամբ մը, զօրութեամբ մը կարծես թէ պայծառակերպութիւն մը կը զգենուն: Եւ լուսագոյն առիթը այդ զօրութեամբ մեր հոգիները շարին դէմ, մեղքին դէմ վանանելու, Ս. Յարութեան Հրաշափառ Տօնը քրիստոնէական տօներուն ամենէն փառաւորն ու ամենէն շքեղն է: Մանաւանդ Ս. Յարութեան Տօնը մարդկային մեղքերը սրբագործելու խորհրդատունն է: Քրիստոս իր մահովը կը յաղթէր մահուան. այն մահուան որ մեղքով սկզբնաւորուած էր. հետևաբար, ազատելու համար մահկանացու մեղքերէն, անհրաժեշտաբար պէտք է որ սրբագործուինք: Սրբենք մեր հոգիներուն վրայ նստած մեղքերուն դիրտը. և ասոր լուսագոյն միջոցը Մեծ Պահքի անդրադարձումի և ինքնաքննութեան, ի մի բան՝ կամքին տիրակալելու օրերն են: Մնաց որ պահեցողութիւնը ֆիզիք հասկացողութեամբ մը եթէ անհրաժեշտութիւն մըն է մեր մարմնին համար, անհրաժեշտութիւն մըն ալ է նաև մեր հոգիին համար: Խոռովակոծ մեր հոգիին համար ներամիտփումն ու ազօթքը մեծագոյն սփոփանքն է: Ազօթքը մեր է՛ն մեծ մխիթարութիւնն է:

Ապաշաւի այս օրերուն պէտք չէ թերանալ կատարելու կրօնական այն պարտաւորութիւնը որ կը յանձնարարուի մեզի. օրպէսզի, Քրիստոսի Յարութեան տօնին, մենք ևս թողունք այն գերեզմանը որ մեր մեղքերով զոյացուցած ենք:

Հասարակ տեղիք է այլևս ըսել թէ մեր ազգային տեղականացման մեծագոյն աղապը, քրիստոնէական բարձր սկզբունքներուն մեր հոգին անջակալելիօրէն կապելը եղած է: Մեր՝ այդ ոգիին ի խնդիր ազգովին զոհազործուիլը, մեր տևաբար սրբագործուիլը, և ի վերջոյ մեր աչքերը տևապէս քրիստոնէական Լոյսին յառելը:

Մեծ Պահոց օրերուն մէջ ենք:

Ու երբ մեր աչքերը պահ մը կը դարձնենք մեր շուրջ, պիտի տեսնենք զուցէ թէ մենէ շատերը փոխան Լոյսի՝ խաւարին մէջ կը յամառին մնալ: Բայց մենք մեր ծնունդով եղած ենք Լուսաւորչական, Քրիստոսով, առաքեալներով, Լուսաւորիչով լուսաւորուած, այդ լոյսին համար զոհուած, և մշտապէս այդ լոյսին հետևողները եղած ենք:

Անդրադառնանք այդ լոյսին, որպէսզի հեռանալով խաւարէն, ըլլանք հարազատ զաւակները մեր Մայր Եկեղեցիին ու Տիրոջը «Լուսոյ Որդիները» թէ՛ այս կեանքին և թէ՛ անդենականին մէջ, վաճաղի յաւիտենական կեանքը պայմանաւոր է մեր այս աշխարհի բարի և անմեղ կեանքով:

Չ. Ա. Չ.



**ԿՐՕՆԿԱՆ**

**Պ Ա Հ Ք**

« Եւ յորժամ պահիցեմք, մի յինքի  
իրբել զկեղծաւորսն օրսմեայք . . .  
զի սի՛ր երեւեսցիս մարդկան իրնս  
զպանօղ. այլ՛ շօքն ֆու՛մ ի ծա-  
ծուկ : ՍՍՏԹ. Զ. 16-18

Իրողութիւնները զլխիվայր կամ տար-  
բեր տեսնելու շատ մը սխուր իրազարձու-  
թիւններու կարգին, պահեցողութեան հաս-  
կացողութիւնն ալ օխալ վարժութիւններու  
առարկայ էր հրէից մօտ, Յիսուսի շրջանին :  
Մարմինն և հոգին սերտ առնչութիւն-

ներով յարաբերութեան մէջ են իրարու  
հետ, հետեւաբար ինչ որ պատահի մարմնին  
կ'ունենայ իր անդրազարծ ազգեցութիւնը  
հոգիին վրայ : Կրնա՞նք ասնպէս մը վար-  
ուել մեր մարմնին հետ, որ օգնենք հոգիին :  
Այս սկզբունքէն, մտածուէն կը ծնի պահ-  
քի վարժութիւնը :

Պահքը չի նշանակեր պարզ հրաժա-  
րումը ուտելիքներէն և հաճոյքներէն, հրա-  
ժարած ըլլալու սիրոյն, այլ նպատակի մը  
համար : Յիսուսի ժամանակ պահքը գոյու-  
թիւն ունէր և անոր գործադրութիւնը կը  
պահանջուէր աւելի խստութեամբ, սակայն  
իր նպատակին չէր ծառայեր : Յիսուսի պա-  
հանջն էր որ նպատակը հաշտուի գործա-  
դրուած միջոցներուն և վարժութեանց հետ :

Եթէ պահքը իր բոլոր ձևերով մեզի  
սկզբունքին պիտի չտանի, անիմաստ վար-  
ժութիւններու փորձ մը ըլլալէ անդին չանց-  
նիր : Եթէ մարմնին պարտադրուելիք այդ  
զրութիւնը պիտի չստեղծէ հոգիի թխիլպ-  
լիւն մը մեր մէջ, ապաբղիւն կը դառնան  
յանուն ժուժկալութեան մեր բոլոր հրա-  
ժարումները : Զինուորին զգեստն ու զէն-  
քերը չեն որ զինք զինուոր կ'ընեն, այլ  
ոգին, ևրուն շնորհիւ ինք քաջ պաշտպանը  
կը հանդիսանայ իր երկրին և անոր իրա-  
ւունքներուն :

Մեծ պահքի մէջ ենք, և մեզմէ շա-  
տեղուս համար անիկա ուրիշ բան չէ, բայց  
զրկանքներով լեցուն քառասուն օրերու  
շրջան մը : Այս մտածումը ինքնին կը բաւէ  
որ վտանգօրի պահեցողութեանէն զալիք բա-  
րիքը և ան դադրի իր նպատակէն, ըլլալու

համար շարան մը անիմաստ հրաժարում-  
ներու :

Անտարակոյս Մեծ պահքը կը սկսի սե-  
զաններու ժուժկալութեան և մարմնի սան-  
ձուժներէն, բարձրանալու համար հոգեկան  
թխիլպլիւնի մը, հոգեկան պահքին : Սակայն  
միւս կողմէն պահքը պէտք չէ նկատուի ու-  
տելիքներու և խմելիքներու դատան ճա-  
շացուցակ մը, ոչ ալ ապաշաւի տխուր եր-  
գեցողութիւններու հանգէս, այլ ժուժկա-  
լութեան հրաւէր մը :

Հոգին բուժել մարմնի միջոցաւ, աւելի  
ճիշդը, մարմինը կազմակերպել որպէսզի  
հոգիի ճիւղաւորման և ծաղկումին ապա-  
րէջ բացուի : Առաքեալի բացատրութեամբ  
մարմինը սանձել, ասպարէջ տալու համար  
հոգիին :

Հին ճգնաւորները անպատ կը վազէին  
փոխելու համար աշխարհի չարէն : Սա-  
կայն էր հոգեկան աշխարհէն հեռանալը չէր,  
այլ իր հոգեկան ուժերը՝ իր հետապնդած  
նպատակին ծառայեցնելը : Զեւը չէր կա-  
րելորդ այլ էութիւնը :

Ճգնաւորը որ անպատ կ'երթայ և ինք-  
զինքը կ'ենթարկէ մարմնական զրկանքնե-  
րու և շատ յաճախ խոշտոնդումներու, կը  
զգայ թէ իր հոգին անհանգիստ է, երկուու-  
թեան պայքար կայ իր ներքը և կ'ուզէ  
միութեան մը գալ ինքզինքին հետ, և այդ  
միութիւնը կարելի կը դառնայ երբ մեր  
էութեան մէջ համերաշխութիւն գոյանայ,  
երբ անոր իւրաքանչիւր մասին տրուի իր  
արժանի տեղը, երբ մեր բարձրագոյն կա-  
րելիութիւնները տիրապետեն :

Ինքզինքին տէր է արդարեւ ան՝ որ կըը-  
նայ սանձ զնեւ իր հաճոյքներուն, իր կիր-  
քերուն, և մանաւանդ չլիողուլ որ հոգե-  
կան կեանքի ազնուագոյն յուզելը ստորա-  
զատուին պղտոր և զօեակի միտումներու :  
Անոնք որ այս ընդհանուր հասկացողու-  
թեան և սկզբունքին հակառակ կը շարժին,  
կ'անարգեն ոչ միայն մարդը իրենց անձին  
մէջ, այլ նաև զԱստուած, և չեն պահեր  
Մեծ պահքի սկզբունքը :

Բոլոր մարմնական զանցումները, կա-  
մաւոր հրաժարումները ամէն տեսակի հա-  
ճոյքներէ, կ'արժեւորուին կամ իբրև խորհրդ-  
դանիչ սկզբունք բանի մը, կամ իբրև միջոց  
բաներու : Այս տեսակէտով մարմինը թէ  
արտաբայտիչ և թէ գաստիարակիւր կը հան-

գիտանայ հողիին: Կարելի է ներս մտնել վանականի մը խուցէն և հարցնել իրեն, թէ ի՞նչ է պատճառ եղած իր հոն առաջ-նորդուելուն, ինչու՞ նախընտրած է բնակիլ այդ մերկ պատերուն մէջ, ննջելու այդ չոր խշտակին վրայ և ճաշակելու անբաւարար ու խեղճ բուսելու աստիճան ուտելիքներ: Եթէ յիշեալ վանականը կը ճանչնայ ինքզնին, և գիտակից է իր ընտրութեան, պիտի պատասխանէ անտարակոյս թէ ինքը կը սիրէ իր ընտրած կեանքը երկու գլխաւոր պատճառներով: Նախ անոնք խորհրդրդանչեր են իր ապաշխարանքին, յետոյ համապատասխան իր հպարտութենէն և ճոխութենէն փոխադր խոնարհամտութեան: Ասոնցմէ ցանկախ, անոնք իր այս նոր կեանքին մէջ կ'օգնեն որ ինք հաղորդակցութեան մէջ կարենայ ըլլալ իր Տիրոջը հետ:

Սակայն վանականը ամբողջպէս սրխալանք պիտի ըլլար, եթէ ամառէր թէ մեծ արժանիք է առանձինն ապրել, թէ մեծ առաքինութիւնները աղքատութեան յատուկ են: Այս մտադրութիւններով եթէ ինքը ջանայ կրթել իր հողին, վախ կայ որ սովմասն ընէ գաշն: Անա ինչ որ կը կազմէ սկզբունքը պահէրին:

Պահէր իր արտաքին ձեւին մէջ պարտադրանք և արարմունք է, խորքին մէջ սակայն պատրաստութիւն է Աստուծոյ: Այս կերպով ան կը դառնայ կրօնական միջոց և հողեկան փրկութեան առիթ: Այսօր պահքը չի պահուիր իր վայել լրջութեամբ, վասնզի մեզի կը պահի գոհողութեանց այն կշիռը որ մեզմէ կը պահանջուի: Քիչ չէ թիւր անոնց՝ որոնք իրենց ականանքովը կը փորեն իրենց գերեզմանը: Անոնց՝ որոնք մարմնական ու հողեկան զոհերն են իրենց հաճոյքներուն: Անոնց՝ որոնց ապիկարութիւնն ու ծուլութիւնը արդիւնք է իրենց ներքին սանձարձակ ապրումներուն: Փուժկալ անձեր միայն աշխատողն են իրապէս, վասնզի առաջին հանգրգանքը՝ ուր շուսայտ եւ զօրի կենցաղը կ'առաջնորդէ մարդը, ծուլութիւնն է:

Եթէ ճիշդ է թէ մարդուն կեանքը անվերջ կռիւ մըն է նւթական գահացումներու և բարձրագոյն իտէալներու միջև, և թէ ան չի կրնար հրաժարիլ ոչ իր մեղքերէն և ոչ ալ Աստուծոմէ, ի՞նչպէս պէտք է կազմակերպել մարդը, որ ան կարենայ գրաւել

արարչագործութեան կարգին մէջ իր քաջաբիւ տեղը:

Այս տեսակէտով միակ ու բարձրագոյն տիպարը որ մեզի կը ներկայանայ մեր Տէրն է, որուն նկարագրին գեղեցկութիւնն ու կատարելութիւնը սակայն առաջին նայուածքով վհատութիւն կը պատճառէ մեզի: Բայց եթէ խոր խելամտութեամբ մը կենտեղինք մեր Տիրոջ կեանքին, պիտի տեսնենք թէ առանց բարոյական բռուն պայքարի չէր որ Ան հասաւ իր նկարագրի ամբողջական կազմութեան: Մարդ մը որ պայքարեցաւ ամենէն հզօր և անդիմադրելի փորձութիւններու դէմ, սկսեալ անապատի փորձութենէն մինչև Գեթսեմանիի խոռովքը, ուր իր ճակտին վրայ վայրեցան քըբտիւնքի և արիւնի կալլակներ:

Մովսէս օր ակնածելի նախահայրն է եղած հրեական կրօնքին և օրէնքին, համաձայն Ս. Գրքին մեղանշած է ու չէ կըրցած Անետեաց երկիրը մտնել: Գոռան կը հրամայէ նոյնիսկ Մուհամմէտին՝ որ իր մեղքերուն համար թողութիւն խնդրէ: Կոմփիլիտսի և Պուստոյի հետևորդները բնաւ կատարեալ չեն դաւանած կրօնի իրենց հիմնադիրները:

Սակայն միւս կողմէն պէտք չէ մոռնալ որ Յիսուսի կատարելութիւնը չի կայանար անոր մեղք գործելու անկարողութեանը մէջ, այլ իր յաղթելու կարողութեանը մէջ: Մեծ փորձութիւնները կը յարձակին յաճախ մեծ կարեւորութիւններու անեցողներուն վրայ: Վասնզի մենք մեր ամենէն զօրաւոր տեղերէն խոցելի ենք: Մեծ ծովերը աւելի ենթակայ են ուժգին փոթորիկներու և ամենի բարձրութիւնները՝ մեծ հովերու:

Քաջառողջ էք, խելացի և հարուստ հոգիով և մարմնով, տնտեսել գիտեցէք ձեր ուժերը: Հիւանդ, սնունդ, յիմար ըլլալէ վերջ՝ շատ ուշ է: Կառայարել կը նշանակէ նախատեսել գիտնալ, եթէ Նոր Տարին հաշուեյարգարի պատեհութիւնն է մեր գործերուն՝ Մեծ պահքը հաշուեյարգարի շրջանն է մեր մեղքերուն: Այս զգացումով գիտաւորել Մեծ պահքը, վերածել է զայն մասկարութեան, մտամփոփումի և կրօնական խոկումի հրաւերի մը, որ ծիսական պարտադրանք մը ըլլալէ աւելի միջոց մըն է բարձրագոյն արժէքներու տիրացումին:

Ե.

ՔԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՄԵՆԱՍՏԱՆԷՆ ԻՄ ՄՌԱՅԼ

Ծա՛ռ, ի՛մ ծառս աղուր, քու հասակովդ արեցնի  
Սնապատին մէջ, շուրջիս, հորիզոնին դէմ կանգուն  
Իմ հոգիիս դուն այսօր, կը բանաս խռով մ'անանուն:

x

Շատրուանի մ'հանգունակ, քու ոստերովդ բիրաւոր  
Կոնակներովդ կանաչի, կը լիացնես այլուրներս  
Որոնք միշտ զուրկ մնացին՝ այգիներէ ծաղկաւէս...:

x

Երբ կը դիտեմ քեզ հիմա, պատահանիս ընդմէջէն,  
Ինձ կը բռնի թէ կ'անիս ու կը շատնաս դուն քու մէջ  
Կ'ըլլաս անտառ մը խռովուն, ու ոստերովդ ներքեւէն

x

Կ'անցնին հովեր, քրքներնուն՝ բիր հեքեքներ անանուն:  
Այսպէս կեցած քու դիմաց, խոտը պատրանք մ'ինձ կ'ըլլաս,  
Ու կը տեսնեմ Հայրենի ծառասաններս կորուսած...:

x

Բայց երբ հովերն անողորմ, ծեծեն մարմինըդ փարթամ  
Խեղազընոր կը հօծիս երբեմն աչ եւ մերթ ձախ  
— Գիտե՞ս աղուր իմ հին ծառ, հիշտ սերերուս պէս անցեալ:

x

Եւ արդ կ'զգամ որ իմ մէջ, իմ էութեանս խորերէն  
Պանդաղասանք մը մախուր իր պարօրին գիս կ'առնէ.  
Կը գուրգուրամ քու վրայ, զաւկի մը պէս եւ հեռուէն...:

ՉԱԻԷՆ Ա. Զ.

**ԲԱՆՆՍԻՐԱԿԱՆ**

**ՀԱՄԱՄԻՐԱՊԻՏ ԵՐԻՆԱԳԻՐՔԸ**

**ՕՐԵՆՔՆԵՐԸ**

1. Եթէ մարդ մը ամբաստանած է մէկը, և մարդասպանութեան ամբաստանութիւն մը) ձգած է անմը վրայ, և (զայն) չէ ապացուցած անոր, իր ամբաստանիչը պիտի մեռցուի:

2. Եթէ մէկը կախարդանքի<sup>(1)</sup> (ամբաստանութիւն մը) ձգած է մէկու մը վրայ, և (զայն) չէ ապացուցած անոր, ան որուն վրայ կախարդանքի (ամբաստանութիւնը) ձգուած է, գետ-աստուծոյ պիտի երթայ, պիտի ջրասուզուի գետ-աստուծոյ մէջ, եթէ գետ-աստուծածը զայն նուաճէ, իր ամբաստանիչը պիտի առնէ անոր տունը, եթէ (սակայն) գետ-աստուծածը այդ անձը անմեղ յայտարարէ, և անվթար դուրս դայ, ան որ ձգած է կախարդանքի (ամբաստանութիւնը) անոր վրայ, պիտի մեռցուի, (մինչդեռ) ան որ ջրասուզուեցաւ գետ-աստուծոյ մէջ, պիտի առնէ իր ամբաստանիչին տունը:

3. Եթէ մէկը սուտ վկայութեան<sup>(2)</sup> համար ներկայացած է ատեանի, և չէ ապացուցած արտայայտութիւնը զոր արտաբերած է, եթէ այդ դատը, կեանք (յարուցանող) դատ մըն է, այդ անձը պիտի մեռցուի:

4. Եթէ ան (սուտ) վկայութեան՝

կնքուած վաւերագիր մը, յետոյ սակայն փոխած է իր դատավճիռը, (արդ) պիտի ապացուցանեն այդ դատաւորին, թէ փոխած է դատավճիռը զոր արձակած է, և տաննեղու անգամ պիտի տայ իբրևուռնքը, զոր այդ դատը կը պարունակէ. տակաւին, պիտի վտարեն զինքը հաւաքոյթին մէջ, իր իրաւասութեան գահէն. պիտի չվերադառնայ (հոն), և պիտի չնստի դատաւորներու հետ (այլևս), դատի մը ընթացքին:

6. Եթէ մէկը գողցած է աստուծոյ մը կամ պալատի մը ստացուածքը, պիտի մեռցուի այդ անձը, նաև պիտի մեռցուի ան, որ գողցուած ապրանքը ստացած է անոր ձեռքէն:

7. Եթէ մէկը զնած է կամ ընդունած անանդի համար, ըլլայ արծաթ, ըլլայ ոսկի, ըլլայ արու ստրուկ մը, ըլլայ էգ ստրուկ մը, ըլլայ եզ մը, ըլլայ ոչխար մը, ըլլայ էջ մը, կամ որևէ տեսակի բան մը, ազատ մարդու մը ձեռքէն, կամ ազատ մարդու մը ստրուկէն, առանց վկաներու և պայմանագրերու, այդ անձը գող մըն է, պիտի մեռցուի:

8. Եթէ մէկը՝ ըլլայ եզ<sup>(3)</sup> մը, ըլլայ ոչխար մը, ըլլայ էջ մը, ըլլայ խոզ<sup>(4)</sup> մը, և կամ նաւ<sup>(5)</sup> մը գողցած է, եթէ (այդ կը պատկանէր) աստուծոյ մը, եթէ պալատի մը, երեսնապատիկը պիտի տայ. եթէ ստակական հպատակի մը (կը պատկանէր), տասնապատիկը պիտի հատուցանէ. եթէ գողը (բաւականափ) չունի տալու, պիտի մեռցուի:

9. Եթէ մէկը,

**ՎԵՑԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ**

**ԵՑԹՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ**

ելած է ցորենի կամ դրամի համար, պիտի կրէ այդ դատին պատուհասը:

5. Եթէ դատաւոր մը դատ մը տեսած է, վճիռ մը արձակած, արձանագրած

որուն որ և է մէկ ինչքը կորսուած է, (սակայն) բռնած է իր կորսուած ինչքը մէկու մը ձեռքը, (եթէ) ան, որուն ձեռքը կորուածը բռնուած է, յայտարարէ ՎՎաճառական մը ծախսից (զայն) ինծի, վկա-

(1) Միեզեքտքի բնակիչը կախարդներու, գեւերու աղիցցութեանն չէր ազատած: Այդ աղիցցութիւնները երբեմն չարաղէտ կետեանքներ կ'ունենային իբրև ընտանեկան խառնութիւն, կ'ունեցուէին և ցաւագործութիւն:

(2) Երէցներու վկայութիւնն էր կշռաւոր, բարեկան ատեանին մէջ, առ հասարակ, այն հասկացուածամբ թէ, «վկայ» աքջատ, «shibu» բառը, կը նշանակէր նաև «ծեր»:

(3) Մեծ գուարի բաղկացուցիչ տարրերը, էջը և եզը կը կարգէին:

(4) Իր պիղծ նկարագրով, չէր զարած քաղղեացիին սնունդ և իր հարպով աստուածներու զս՛ ըլլալէ:

(5) Նաւի անհրաժեշտութիւնը, Տիգրիսով և Եփրատով և իրենց սփռուակներով կը պայմանաւորուէր: Տաւարի և պալատի հարստութեան մէկ կարեւոր մասը, զուարէ կը բաղկանար:

ներու ներկայութեան զննցիք. և (եթէ) կորուսածին տէրը յայտարարէ. և վկաներ պիտի կոչեմ՝ վկայութեան՝ տեղեակ իմ կորուսածինք. զնոզը վկայութեան պիտի կոչէ ծախողը որ իրեն վաճառած է, և վկաները որոնց ներկայութեան զննած է, և կորուսածին տէրը պիտի վկայութեան կոչէ, վկաները իր կորուսածին տեղեակ, (արգ) դատաւորները պիտի քննեն անոնց յայտաբարութիւնները, տակաւին, վկաները որոնց ներկայութեան զննած էր, նաև կորուսածին տեղեակ վկանները, պիտի յայտարարեն ինչ որ զխոն աստուծոյ առջև. (արգարև) վաճառողը զող մըն է, պիտի մեռցուի. կորուսածին տէրը պիտի առնէ իր կորուսածը. զնոզը պիտի առնէ վաճառողի տունէն (ստացուածքէն), գրամը զոր վճառած էր:

10. Եթէ (վերոյիշեալ) զնոզը, չէ կոչած վկայութեան, վաճառողը որ իրեն ծախած է, և վկաները որոնց ներկայութեան զննած է, (եթէ) կորուսածին տէրը, իր կորուսածին տեղեակ վկանները կոչած է վկայութեան, զնոզը զող մըն է, պիտի մեռցուի. կորուսածին տէրը պիտի առնէ իր կորսնցուցածը:

11. Եթէ (վերոյիշեալ) կորուսածին տէրը, վկանները չէ կոչած վկայութեան իր կորուսածին տեղեակ,

ՈՒՅԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ

խաբերայ մըն է ան, բամբասանք յարուցանեց, պիտի մեռցուի:

12. Եթէ վաճառողը ճակատազրին գացած է (մեռած է), զնոզը պիտի առնէ վաճառողի տունէն (ստացուածքէն), հնգապատիկ պահանջքը այդ դատին:

13. Եթէ այդ անձը՝ իր վկանները (իրեն) մօտը չեն, (այդ պարագային) դատաւորները իրեն վեց ամսուայ ժամանակամիջոց մը պիտի սահմանեն, եթէ չէ ներկայացուցած իր վկանները վեց ամսուայ ընթացքին, խաբերայ մըն է այդ անձը, այդ դատին պատուհասը պիտի կրէ:

14. Եթէ մարդ մը՝ մէկու մը զաւակը գողցած է, պիտի մեռցուի ան:

15. Եթէ մէկը թոյլատրած է, ըլլայ պալատի մը արու ստրուկին, ըլլայ պալատի

մը էգ ստրուկին, ըլլայ սոսկական հպատակի մը արու ստրուկին, ըլլայ սոսկական հպատակի մը էգ ստրուկին, գուրս ելլելու (քաղաքի) զոնէն, պիտի մեռցուի:

16. Եթէ մէկը պատուարած է իր տան մէջ, փախտական՝ ըլլայ արու ստրուկը, ըլլայ էգ ստրուկը պալատի մը, կամ սոսկական հպատակի մը, և (զայն) շէ արձակած մունետիկի մը կոչին, այդ ընտանիքին հայրը պիտի մեռցուի:

17. Եթէ մէկը բռնած է փախտական՝ ըլլայ արու ստրուկ մը, ըլլայ էգ ստրուկ մը զուրսը, և զայն առաջնորդած անոր տիրոջ, ստրուկին տէրը իրեն երկու սիկղ(6) արծաթ պիտի տայ:

18. Եթէ այդ ստրուկը չէ տուած անունը իր տիրոջ, զայն պաշտ պիտի առաջնորդէ, (հոն) իր խնդիրը պիտի քննուի, ապա, զայն պիտի վերադարձնեն իր տիրոջ:

19. Եթէ այդ ստրուկը պահած է իր տան մէջ, յետոյ ստրուկը

ԻՆՆԵՐՈՐԴ ՍԻՒՆԱԿ

բռնուած է իր ձեռքը, այդ անձը պիտի մեռցուի:

20. Եթէ՝ ստրուկ մը, փախած է իր ձերբակալելի ձեռքէն, այդ անձը, պիտի երգնու աստուծոյ ստրուկի տիրոջ, և ազատ պիտի արձակուի:

21. Եթէ մէկը խրամատ(7) մը բացած է տան մը մէջ, զայն պիտի մեռցնեն այդ խրամատին առջև, և զայն (մէջը) պիտի թաղեն:

22. Եթէ մէկը, կողոպուտ մը ըրած է և բռնուած, այդ անձը պիտի մեռցուի:

23. Եթէ յափշտակողը բռնուած չէ, կողոպուտած մարդը պիտի յայտարարէ իր կորուսած ինչքը աստուծոյ առջև, յետոյ քաղաքը և քաղաքպետը, որոնց կողմամբն և սահմանին մէջ գործուած էր կողոպուտը, պիտի հատուցանեն իրեն իր կորուսած ինչքը:

24. Եթէ կեանք մըն է (որ կողոպուտի զոհ է դացած), քաղաքը և քաղաքպետը

(6) Նուրջ ուրբ կրամ կըռոզ ծանրութիւն մը:  
 (7) Գարի նստաղութեամբ Միջագետքի մէջ, անթուրծ աղիւններէ կառուցուած տուններու ճակատադիրը:

մէջ Պետս(6) արժաթ պիտի վճարեն անոր մարդոց (ծանօթին, ազգականին),

25. Եթէ կրակ ծագած է մէկու մը տան մէջ, և մէկը որ գացած է զայն մարելու, բարձրացուցած է իր աչքը (ակնարկը) ընտանիքի հօր շարժադրեքուս վրայ, և սեպականացուցած ընտանիքի հօր շարժադրեքը, այդ անձը այդ կրակին մէջ պիտի նետուի:

26. Եթէ հետիոտն զինուոր մը, կամ քովային զինուոր մը, որ թագաւորի արշաւանքին մասնակցեցու:

S Ս Ս Ե Ր Ո Ր Գ Ս Ի Ի Լ Ա Վ

կրաման ստացած է, չէ գացած և վարձկան մը վարձած է, և (զայն) զրկած իր տեղը, այդ հետիոտն զինուորը կամ ծովային զինուորը, պիտի մեռցուի. իր վարձկանը պիտի առնէ անոր տունը (ստացուած քը):

27. Եթէ հետիոտն զինուոր մը, կամ ծովային զինուոր մը, որ գերի է տարուած թագաւորի զօրազունդէն, իրմէ վերջ (իր բացակայութեան ընթացքին) իր դաշտը և իր պարտէզը ուրիշի մը տուած են, և ափկա կը կատարէ անոր աւատական պարտականութիւնները. եթէ ան վերագտնայ և հասնի իր քաղաքը, պիտի վերագործեն իրեն իր դաշտը և իր պարտէզը, և ինքը անձնագէտ պիտի կատարէ իր աւատական պարտականութիւնները (ծորէն):

28. Եթէ հետիոտն զինուոր մը կամ ծովային զինուոր մը, որ տարուած է իբրև գերի թագաւորի զօրազունդէն, (եթէ) իր զաւակը կրնայ կատարել աւատական պարտականութիւնները, դաշտը և պարտէզը իրեն պիտի տրուի, և իր [տ] աւատական պարտականութիւնները պիտի կատարէ:

29. Եթէ իր զաւակը (տակաւին) պըզտիկ է, և իր հօր աւատական պարտականութիւնները չի կրնար կատարել, դաշտին կամ պարտէզին մէկ երրորդը իր մօր պիտի տրուի, և իր մայրը զինքը պիտի մեծցնէ:

30. Եթէ հետիոտն զինուոր մը, կամ ծովային զինուոր մը, լքած է իր դաշտը, իր պարտէզը, և իր տունը, աւատական

պարտականութիւններու ի դիմաց, և հեռացած է, իրմէ վերջ (իր բացակայութեան ընթացքին) ուրիշ մը տուած է իր դաշտը, իր պարտէզը, և իր տունը, և կատարած անոր աւատական պարտականութիւնները երեք տարի. եթէ (յետոյ) ան վերագտնայ և պահանջէ իր դաշտը, իր պարտէզը և իր տունը, իրեն պիտի չտրուի:

S Ս Ս Լ Ս Մ Է Կ Ե Ր Ո Ր Գ Ս Ի Ի Լ Ա Վ

ան որ (զայն) առած էր, և կատարած անոր աւատական պարտականութիւնները, ան պիտի կատարէ (աւատական պարտականութիւնները նորէն):

31. Եթէ հեռացած է մէկ տարի (միայն), և (յետոյ) վերագործած, իր դաշտը, իր պարտէզը, և իր տունը իրեն պիտի տրուի, և ինքը անձամբ պիտի կատարէ (գործեայ) իր աւատական պարտականութիւնները:

32. Եթէ վաճառական մը փրկանաւորած է հետիոտն զինուոր մը կամ ծովային զինուոր մը, որ գերի է տարուած թագաւորի արշաւանքէն, և զայն անոր քաղաքը կըցած է հասցնել, եթէ փրկանաւորելու համար (բառականապէս) կը գտնուի անոր տան մէջ, ինքն իսկ պիտի ինքզինքը փրկանաւորէ, եթէ (բառականապէս) չի գտնուիր անոր տան մէջ, ինքզինքը փրկանաւորելու համար, անոր քաղաքին աստուծոյ տաճարով պիտի փրկանաւորուի: Եթէ (բառականապէս) չի գտնուիր զայն փրկանաւորելու անոր քաղաքին աստուծոյ տաճարին մէջ, պաշտը զայն պէտէ է փրկանաւորէ: անոր դաշտը, անոր պարտէզը և անոր տունը պիտի չտրուի իբրև անոր փրկանքը:

33. Եթէ տրիփուն մը, կամ տասնապետ մը, ընտելեամբ զինուորներ առած է (իրենց ճակատաբանէն) կամ զինուորազրած վարձկան մը իբր փոխանորդ, և զրկած է թագաւորի արշաւանքին, այդ տրիփունը կամ տասնապետը պիտի մեռցուի:

34. Եթէ տրիփուն մը, կամ տասնապետ մը, սեպականացուցած է հետիոտն զինուորի մը շարժադրեքը, (կամ) խրատ է հետիոտն զինուոր մը, (կամ) վարձու տուած է հետիոտն զինուոր մը, (կամ) նուիրած է հետիոտն զինուոր մը զօրաւորի մը:

(6) Եւրջ հինգ հարիւր կրամ կշռող ծանրութիւն մը, որ հաւասար է վաթսուս սիկկի:

գատի մը մէջ, (կամ) սեպհականացուցած նուէրը՝ զոր թագաւորը տուած է հետիոտն զինուորի մը, այդ տրիփունը կամ տասնապետը պիտի մեռցուի:

35. Եթէ մէկը

ՏԱՍՆԵՐԻՐՈՐԻ ՍԻՒՆԱԿ

գնած է հետիոտն զինուորի մը ձեռքէն մեծ-դուար կամ մանրադուար, զոր թագաւորը տուած է հետիոտն զինուորին, իր գրամէն պիտի զրկուի:

36. Դաշտը, պարտէզը, կամ տունը, հետիոտն զինուորի մը, ծովային զինուորի մը, և աւատառուի մը, պիտի չտրուին գրամի փոխարէն:

37. Եթէ մէկը գնած է դաշտ մը, պարտէզ մը կամ տուն մը, հետիոտն զինուորի մը, ծովային զինուորի մը, կամ աւատառուի մը (պատկանող), անոր ազիւսը պիտի փշուրի (այսինքն՝ դատականօրէն արժէք պիտի չներկայացնէ իր կնքած պաշտօնագիրը) և իր դրամէն պիտի զերկուի: Դաշտը, պարտէզը, կամ տունը իր տիրոջ պիտի վերագործեն:

38. Զի կրնար հետիոտն զինուոր մը, ծովային զինուոր մը, կամ աւատառու մը մուրհակել (որեւէ բան) իր աւատէն, դաշտէն, պարտէզէն կամ տունէն, իր կնոջ, կամ իր աղջկան, և (այդ ինչքերէն) չի կրնար իր պարտքին փոխարէն տալ:

39. Կրնայ մուրհակել իր կնոջ, և իր աղջկան, (որեւէ մէկ բան) դաշտը, պարտէզէն, կամ տունէն, որ գնած է և հետեւաբար իրը, և կրնայ (այդ ինչքերէն) տալ իր պարտքին փոխարէն:

40. Նուիրագործուած կին մը, վաճառական մը, և աւատի ուրիշ ստացող մը, կրնայ առջ դրամի փոխարէն, իր դաշտը, իր պարտէզը, և իր տունը. գնողը պիտի կատարէ աւատական պարտականութիւնը ներքը, դաշտին, պարտէզին, կամ տունին որ գնած է:

41. Եթէ մէկը փոխանակած է դաշտը, պարտէզը, և տունը հետիոտն զինուորի մը, ծովային զինուորի մը, կամ աւատառուի մը (պատկանող), և (տակաւին) յաւելուածական (գումար մը) տուած է, հետիոտն զինուորը, ծովային զինուորը, կամ աւատառուն, իր դաշտը, իր պարտէզը, և իր

տունը պիտի վերագանայ. տակաւին, պիտի պահէ իր մօտ յաւելուածական (գումարը) զոր տրուած էր իրեն:

42. Եթէ մէկը դաշտ մը վարձած է մշակութեան համար, և ցորեն չէ գոյացուցած դաշտին մէջ, թէ (երկրագործական) աշխատանք դաշտին մէջ

ՏԱՍՆԵՐԻՐՈՐԻ ՍԻՒՆԱԿ

չտարաւ: պիտի ապացուցանեն իրեն, և պիտի տայ դաշտի տիրոջ իր գրացիլի (կալուածին) համաձայն:

43. Եթէ դաշտը չէ մշակած և անգործ ձգած է, ցորեն պիտի տայ դաշտի տիրոջ, իր գրացիլի (կալուածին) համաձայն. տակաւին, դաշտը զոր անգործ ձգած է, պիտի ակօսէ, ցաքանէ, և վերագործնէ դաշտի տիրոջ:

44. Եթէ մէկը խոպան դաշտ մը վարձած է երեք տարուայ համար արօրագրելու համար, և երկարած է կողին վրայ, և չէ մշակած դաշտը, չորրորդ տարին, պիտի բահէ, բրէ, և ցաքանէ, և պիտի վերագործնէ (այս ձևով) դաշտի տիրոջ. տակաւին տասնըութը իգուի<sup>(9)</sup> վրայ, տասը գուր<sup>(10)</sup> ցորեն պիտի կռէ:

45. Եթէ մէկը իր դաշտը մշակի մը տուած է կարկով, և ստացած է իր դաշտին հարկը, (եթէ) վերջը Ատատ ողողած է դաշտը, կամ հեղեղ մը հետն է տարած (չայն), վնասը մշակին կը պատկանի:

46. Եթէ չէ ստացած իր դաշտին հարկը, և եթէ ան տուած է դաշտը կէսով կամ մէկ-երրորդով (հունձքի համար), մշակը և դաշտին տէրը պիտի բաժնուին համեմատաբար, ցորենը որ արտագրուած է դաշտին մէջ:

47. Եթէ մշակը խոստացած է մշակելու դաշտը, որովհետեւ նախկին տարին ձեռք բերած չէր իր աշխատանքի ծախքը, դաշտին տէրը պիտի չմիջամտէ. իր մշակը պիտի մշակէ իր դաշտը, և հունձքի ժամանակ ցորեն պիտի առնէ իր պայմանագրերուն համաձայն:

48. Եթէ մէկու մը վրայ պարտք մը

<sup>(9)</sup> Միկերեւութաւի մը, շուրջ 1/8 ակրօնի «acre» հաստար:  
<sup>(10)</sup> Եթէ զբիւէ «bushel» քիւ մը աւելի չափ մը, որ հաստար է երեք հարիւր թալ:

ՏԱՍՆԵԱՉՈՐՐՈՐԻ ՍԻՒՆԱԿ

կը փնայ, և որուն գաշտը Ատատ ողողած է, կամ հեղեղ մը հետն է տարած, կամ ջուրի պակասով ցորենն չէ արտադրուած գաշտին մէջ. այդ տարին ցորենն պիտի չվերագարանէ իր պարտատէրին, պիտի թուէ իր աղիւսը (կնքագիրը), և պարտաւոր չէ տալու այդ տարուայ հարկը:

49. Եթէ մէկը վաճառականն է մը գրած փոխ առած է, և գաշտ մը տուած է վաճառականին ցորենի կամ շուշմայի<sup>(11)</sup> մշակման համար (և) ըսած է իրեն. «մշակէ գաշտը և հնձէ, ա՛ռ ցորենը կամ շուշման որ պիտի արտադրուի», եթէ մշակը ցորեն կամ շուշմայ գոյացուցած է գաշտին մէջ, գաշտին տէքը հունձքի ժամանակ պիտի առնէ ցորենը կամ շուշման որ արտադրուած է արտին մէջ. արդարև պիտի տայ վաճառականին ցորեն, իր դրամին և իր հարկին (համապատասխան), զոր փոխ առած էր վաճառականէն, և մշակումի ծախքերուն համար:

50. Եթէ (ցորենով) մշակուած գաշտ մը, կամ շուշմայով մշակուած գաշտ մը տուած է, գաշտին տէքը պիտի առնէ ցորենը կամ շուշման, որ արտադրուած է գաշտին մէջ, և գրամ է իր տոկոսով պիտի վերագարանէ վաճառականին:

51. Եթէ վերագարանելու գրած չունի, (ցորեն և) շուշմայ համաձայն իրենց ծախու զինին, իր դրամէն և իր տոկոսէն որ փոխ առած էր վաճառականէն, համաձայն թաղաւորի հրովարտականներուն, պիտի տայ վաճառականին:

ՏԱՍՆԵՐԷՆԳԵՐՈՐԻ ՍԻՒՆԱԿ

52. Եթէ մշակը ցորեն կամ շուշմայ չէ գոյացուցած գաշտին մէջ, պիտի չվիտի իր պայմանագրերը:

53. Եթէ մէկը, իր [գաշտին թումբը] զօրա[ցնելու] ժամանակ, [Երկարած է] իր կողին վրայ, և չէ զօրացու[ցած] [իր] թումբը, (և եթէ) ճեղքուած մը բաց[ուած]

<sup>(11)</sup> Ջիթենիներու պակասով, ցորենէն վերջ, ամենէն շատը մշակուած, որուն հիւթը կը գործածուէր, սնունդներու, օծումներու, լուսաւորումի, պաշտամանքի, բժշկութեան, դուշակութեան, և աւարտայ այլ պէտքերու համար. B. Meissner, Babylonien und Assyrien, Heidelberg, 1920, Ա. հատոր, էջ 198 - 99:

է իր թումբին մէջ, և ջուրերը տարած են գաշտավայրը, անձը որու թումբին մէջ ճեղքուածքը բացուած է, պիտի փոխարինէ ցորենը որ փճացուց (այս ձևով):

54. Եթէ չի կրնար ցորենը փոխարինել, պիտի տան զինքը և իր ինչքը զրամի փոխարէն, և գաշտի մարդիկը, որոնց ցորենը ջուրը տարու, պիտի բաժնուին (այդ դրամը):

55. Եթէ մէկը իր ջրանցքը բացած է ոռոգումի<sup>(12)</sup> համար, (յետոյ) ընկողմանած է իր կողին վրայ, և (եթէ) ջուրերը տարած են իր դրացիի գաշտը, պիտի կռնէ իր դրացիին ցորեն, իր դրացիի (կալուածին) համաձայն:

56. Եթէ մէկը բացած է ջուրերը (ոռոգումի) համար, և (եթէ) ջուրերը տարած են իր դրացիի գաշտին շախատանքները, տասներութը իզուի վրայ, տասներութը զուր ցորեն պիտի կռնէ:

57. Եթէ հողիւ մը գաշտի մը տիրոջ հետ չէ համաձայնած, իր մանրագուարը ճարակելու համար, (և) ճարակած է գաշտին վրայ (իր) մանրագուարը առանց (հաւանութեան) գաշտի տիրոջ, գաշտին տէքը պիտի հնձէ իր գաշտը. հողիւ որ ճարակեց մանրագուարը գաշտին վրայ, գաշտի տիրոջ առանց (հաւանութեան), տասներութը իզուի վրայ, քսան զուր ցորեն պիտի տայ գաշտի տիրոջ:

58. Եթէ, մանրագուարը<sup>(13)</sup> գաշտէն

<sup>(12)</sup> Բայտերու և ցորենի անձան ռատարող շխաւուր ուղղակիներէն մին՝ ոռոգումը, որմէ բնականաբար ջրանցքներու գոյութիւնը, բացարձակ անհրաժեշտութիւն մըն էր այն պարագաներուն մասնաւորաբար, ուր ակնհայտաբար երկիրները, ինչպէս Սուսեր և Աքքատ, մերձաբնագարմային գոտիի մը մէջ էր տարածուին:

<sup>(13)</sup> Ոչխաղէ և այժմ կը բաղկանար մանրագուարը. սխալները՝ հոկ զեղմով, ետև զարձած եղջիրներով, պարագա պղնձով, ամառականները յատկապէս և Ուր քաղաքի. այժմերը ու կամ զեղին, որուն քներով բարձր, երկար զեղմով, ուղիղ կամ ծուած եղջիրներով: Անոնց սնունդը՝ բացի խոտէ, օրական երկու սիլա (0.8 լիտր) ցորեն, անոնց արտադրութիւնը՝ կաթ, որմէ մածոն, և պանիր. անոնց միւր՝ սովորական խորանարձած տօնական օրերու. անոնց մարթը, շիղը, իրևե Նիթ՝ կեղաւիտի տիկերու, նաւերու, կոշիկներու. անոնց զեղմը փետուրե նախնական սովորութիւնը, երկարթեայ մերսաններով, յետագային, կը զերեացուէր. B. Meissner, Babylonien und Assyrien, Heidelberg, 1920, Ա. հատոր, էջ 216 - 7:

հեռանալէն (և) ամբողջ հօտը արգելափակու-  
 ունիլէն յետոյ քաղաքի դրան մէջ<sup>(14)</sup>, հո-  
 վիւր մանրագուտը տարած է դէպի դաշտ,  
 և ճարակած է դաշտին (վրայ) մանրա-  
 գուտը, հովիւր պիտի հսկէ դաշտը ուր  
 արածեց, և հունձքի ժամանակ տասնըութը  
 իզուր վրայ,

Տ Ա Ս Ա Ն Կ Ե Ն Ե Թ Ե Ր Ո Ր Դ Ս Ի Ի Ն Ա Կ

վաթսուն զուր ցորին պիտի կշռէ դաշտի  
 տիրոջ:

59. Եթէ մէկը ծառ մը կտրած է մէկու  
 մը պարտէզին<sup>(15)</sup> մէջ, առանց պարտէզի  
 տիրոջ (հաւանութեան), կէս մնաս արծաթ  
 պիտի կշռէ:

60. Եթէ մէկը պարտիզպանի մը դաշտ  
 մը տուած է պարտէզի վերածելու համար,  
 պարտիզպանը պիտի վերածէ պարտէզի,  
 (և) չորս տարուայ ընթացքին պիտի ճո-  
 խացնէ պարտէզը, հինգերորդ տարին,  
 պարտէզին տէրը և պարտիզպանը պիտի  
 բաժնուին հաւասարապէս: պարտէզին տէրը  
 պիտի ընտրէ և առնէ իր բաժինը:

Ա Ն Ո Ւ Շ Ա Ի Ա Ն Ա Բ Ղ . Ջ Ղ Ջ Ա Ն Ե Ա Ն

(Շարունակելի՛ 3)

(14) Հօտի պաշտպանութեան համար՝ երեկո-  
 յեան. այս հնաւանդ սովորութեան ղէմ, չէ մե-  
 զանչած տակաւին, մինչև մեր օրերը, Մերձասոր  
 Արեւելիքի գիւղացին:

(15) Արմաւենին կը կազմէր զիւստոր ծառը  
 քարելական պարտէզին. իբրև սնունդ առաջնա-  
 կարգն էր, և կ'առտուէր հում. իր քամուքը կը  
 վերածուէր մեղրի, կամ խմորումէ վերջ, զգլխիէ  
 անպիւրքի կամ բացախի. կուտերը՝ անուխը եր-  
 կաթագործման բուս, կակղուած ձեւով՝ խարը զուտը-  
 ներու. ոտը կը ծառայէր իբրև բանջարեղէն,  
 տերեւները՝ խոխր, յուրանները՝ տան անօթներ,  
 կեզեւները՝ չուան կամ ճիւս, կեզը՝ շինութեան  
 փայտ, յիշեալ նիւթով աղքատ երկրի մը մէջ:

Սրկերոզական գաս կը նկատուէին թղկներե-  
 ըը, նունիները, որթերը, և թերեւս թթենի-  
 ներն ալ. առանց կարգին, բանջարեղէններ, հա-  
 մեմներ, ճարակա(բոյս) տունկեր, և ծաղիկներ.  
 աստուածներու և թագաւորներու սեղաններուն  
 վրայ, անհրաժեշտութիւն մըն էր համարուած  
 սխտորի ներկայութիւնը, քարելացիներու զիւս-  
 տաք սնունդներէն մին, ապա սոխը, պրասը, աղցա-  
 նը, կտուցը, կանկալը, քրքումը, հիմնը, զբայը,  
 դամբալը, կարմրափողկը, փողկը, ապպտը,  
 աստուտը, վարսեկը, նունիներն էր փնտռուած  
 ծաղիկը. զոյսութիւն ունէին նաև շուշաններ:

“ՀԱՅ ԲՈՒՍԱՇԽԱՐՀ”

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՍԸ

ԳՈՐԾԻՍ՝ ՎՐԱՅ

Գործիս վրայ պզտիկ ժամօրութիւն մ'ալ.  
 — Բառարանը կը պարունակէ 2000ի մօտ  
 բուսաբան, յիւնգիր դպրութիւնէն թէ ի բը-  
 ժըշկարանաց ու ի գրոց հաւաքեալ: Բոլոր  
 այն բուսաբանները, որոնց ցոյց տուած  
 բոյլը տեսած ու ճանչցած եմ, ճշգած  
 եմ ամենայն դիմօք, խիստ քիչերուն է ող  
 տարակուսական (?) նշան դրած եմ, անոնց  
 ալ զէթ ընտանիքը կամ սեռը որոշած եմ:  
 Բաւական թուով բուսաբաներ ալ քաղած  
 եմ ցանուցիր հրատարակութիւններէ, «Բիւ-  
 րակնէն Յ. Ալլահվէրտեանի «Ունիտա կամ  
 Ջէյթուն» գործէն, բարեյիշատակ Ա. Այ-  
 վազեանի «Բնաանմոյշնէն», բայց ասոնք  
 ըստ մեծի մասին չեմ կրցած ճշգրել, քանի  
 որ բոյլը տեսած չեմ: Կեսարիոյ ուսուցիչ-  
 ներէն յարգելի Յարութիւն էֆ. Յովնանեան  
 ալ իրենց Հայաստան էվէրէկ գիւղի բար-  
 բառէն բաւական թուով բուսաբաներ զրկած  
 է: Մեր պաշտօնակիրցներէն Քղեցի Մար-  
 տիրոս էֆ. Սողիկեան Քղիի բարբառին  
 բուսաբաները տուած է, և փինկեանցիներ  
 փինկեանի բուսաբաները:

Բոյլներու պատկերները. — Գործս քիչ  
 շատ ներկայանալի բան մը ընելու համար  
 160ի չափ ալ պատկերներ դրած եմ: Գայսե-  
 րական Գիղարուեստից Վարժարանի 1905ի  
 շրջանաւարտներէն մեր պաշտօնակիրք փինկ-  
 եանցի նշան էֆ. Աւագ գծած է 90ի չափ  
 պատկերները բուն իսկ բոյսին վրայէ, մը-  
 նացեալ պատկերները գծած է մեր աշա-  
 կերտներէն Պ. Լեւոն Բէլիսեան, պատկեր-  
 ներու վրայէ: Բառերը թուագրած եմ և  
 գործին վերջը դրած Փրանս. և լատին ա-

Ազօթքի պահուն, արմաւենիի հելզ կը քարժա-  
 ցնէր իր ձեռքին՝ քարելացին, խորհրդանիշ մը  
 իբրև խաղաղութեան. B. Meissner, Babylonien und  
 Assyrien, Heidelberg, 1920, Ա. հատոր, էջ 206-11:

նուեններուն ցանկը ի գերութիւն բանասիրաց: Թրքերէն անուանները ցանցառ թուով առած եմ, և ասոնց ցանկ զբաժ չեմ: Երբեմն բոյսերու Քրտերէնն ալ զբաժ եմ:

Գործիս բերութիւնները. — Անթերի Յստուած է միայն, կ'ըսեն, ասանկ գործ մը ի հարկէ իր թերութիւններն ալ կրնայ ունենալ, այդ կը մնայ այլոց որոշել և յայտնել, ինչ որ իմ աչքիս կը զարնեն, շատ տեղեր բառերուն տառական կարգը չկրցի պահել, նոյնը պատահեցաւ լատին և ֆրանս. անուանց ցանկին մէջ ալ: Տեղ տեղ էջերը աղտոտ ելան, պէտք էր մէյ մէկ էջի վրայ միայն գրել:

Յուցակագրութիւն իմ սեփական բժշկ. կարմնեբուս եւ այլ ձեռագրաց. — 1. — Բժեկարան ընտր. Միշադի, Երկէջեան, իւրաքանչիւր էջ 35 տող, ուղորկ թուղթի վրայ, խնամեալ անար նոսր գրով, սեղմ սողերով: Տեղ տեղ խորանազարդերով, նկարէն արարծիւներով զարդարուած: Գրուելներուն սկզբնատառերը թռչնազիր, վերջապագիր, Գրուելներուն վերնագրերը եւ մէկ երկու տող կարմիր մելանով գրուած: Կը բազկանայ 140 էջէ. վերջը պակասներ անի: Կը բաժնուի «Երկէջ գուռներու, որոց» և Առաջին տեղոց ժողովելոյ գատենն և զժամանակն «և թէ որպէս պարտ է որ ուժն չանցնի: Երկու գուռն Մարդակազմութիւն օջուցանել: Երեք գուռն վասն հրեանդի նըստանն և երկուսն և կարուբային և փասս օգեղերոց»: Զորրորդ գուռն Ախտարանութիւն, այրարենական կարգով կը խօսի հրեանդութեանց ու ցաւոց պատճառներուն, ախտանիշներուն և անոնց ստածուժի եղանակներուն վրայ, Ե. րդ գուռն 50ի չափ օժմածմեծ և պետեանոյ դեղերու, բուսոց, և կենդանեաց պատմութիւն է: Ապա կուրան ծննդաբերութեան, մանկատաժութեան և ի վրայ գրուած քերթ: Ըստ յիշատակարանին, գրուած է Բժիկն Ռձիկն (1162+551 Գ = 1713) Յուլիս Թե, ձեռամբ Թէոդոսի բաւնաիրի, ի քաղաքս Արզրում, ի վայելուսն Բթոսաթեցի տիրացու Կարապետին 1162 յ Ասոր կը յաջորդէ Վեռաշաբանութիւն յը, յորը կը նախամարդուն անկումէն վերջ մարդկային ազգը կերպ կերպ ցաւերու և հրեանդութեանց ենթակայ ըլլալը և անոնց

զարմանները ընութեան ծոցին մէջ փնտռել զանեղ ընկէն վերջ կը յաւելու. «Բայց Եմեք անպիտան և անարժան ծառայքս ձեր մեղապարտ Մարտիրոս սուտ անուն Սեւ Բաստացի, կամեցայ զընտիրան հաւաքել և Բացայայտել փոքր ի շատէ ի գրոց իմաստասիրական և բժշկական ամենայն ցեղ օջուց ստածուսն և նա որ ստեղծողն է...» ևն: Ինչպէս կը տեսնուի բժշկարանի բուն հեղինակը Մարտիրոս Սեւաստացի է որ եղած է, բայց թէ ո՞ր թուականին ապրած է կը պակաս այդ: Բժշկարանին վերջին մասը կը խօսի խաղախորդութեան, մազալաթ շինելու, ներկարարութեան, որմնանկարչութեան, ձեռագրեր ծաղկենկարելու և քիմիարանութեան վրայ:

Թիւ 2. — Բժեկարան Ասորայ Սեբաստացու. — Կաշեկազմ, կը բաղկանայ 300 թուղթէ, էջերը թուագրուած չեն, մեծադիր, երկէջեան, խնամեալ նոսր գրով, կազմը քրքրած, թուղթերուն կարգը խանգարուած: Կը պարունակէ բժշկութեան վրայ նախաբանութիւն մը, Ախտաբանութիւն, Մարդակազմութիւն, հինգ լեզուեան ազիւսակերպ բառարանը և այրարենական կարգով հրեանդութեանց վրայ շատ դեղագրեր ու դեղոց պատմութիւններ: Դեղերէ անոնց պատմութեան վերջը սոյն կարծ յիշատակարանի գրուած կայ: «Եւ յիշեալս անիմաստ Ասոր Սարկաւազ Սեբաստացիս որ գրեցի զսա ի Թվին ՌԿԳ» (1063+551 = 1614): Ունի նաև ախտանուանց և այլ բժշկական բառերու բառարան մը: Էջաւտառուած է թէ Ասոր Սարկաւազ ապրած է Ժէ. դարու առաջին քառորդին, յիշատակարանի այս թուականը կը համապատասխանէ իր ապրած թուականին և Եւրոպայի այժմու Առաջ. Տ. Շաւարշ վրդ. ի հետայն կամովան եկանք թէ բժշկարանն, ինչպէս նաև այդ յիշատակարանը բուն իսկ Ասորի իր գրածն է և ձեռագրի, այս կամովամտ գրուածն ալ հոս կը գնեմ: Մենք շատ հետաքրքրուեցանք Ասորայ մասին տեղեկութիւններ մը ձեռք բերելու համար: Քաղաքիս բնակիչներէն յարգելի Տ. ք. Ռուբէն էջ. Հէքիմեանենց պապենտական ձեռագրերը և թուղթերը քննեցինք. թուղթերուն մէկուն վրայ իրենց բժշկ պապերուն մէկ ցուցակը գտանք, որոնց

շարքին կար նաև Ասար անուշը. և հաշուելով տեսանք թէ 300 տարի մը առաջ ապրած պիտի ըլլայ, ընտանեկան աւանդութեամբ մը կը պատահին թէ իրենց պապերէն այդ Ասարը եղբրական մահուամբ մը մեռեր է: Մալաթիայէն վերադարձին — գարնան ատեն — Ալիսը յորգած ըլլալով ձիով անցնելու ատեն խեղդուեր է: Շատ հաւանական կը գտնենք որ Հէքիմհաններու այս Ասարը նոյնինքն Ասար Սարգաւազն է: Ի Սերաստիա կան նաև Ասարներ, քննելով քիչ շատ ստուգեցինք թէ ատենք Հէքիմհաններուն հետ շատ հեռու ազգականութիւն մը ունին եղբր:

Թիւ 3. — Բժեկարան եւ հախմարան ստոյգ եւ զարմանալի: Մեծիմ ձալլիոս Հաֆիմն աւրեալ: — Տպակեր բժշկարանին հետ ուրիշ մի քանի կտոր գրքեր ամէնը մէկ գիրք կը կազմեն: Բոլորը 160 թուղթ: Գիրքիս սկիզբը, ու վերջը կը պահսին, շատ տեղեր թուղթերը մկրատուած են: Բժշկարանը 52 թուղթէ կը բաղկանայ, Ախտաբանական մասը «վասն» վերնագրերով զանազան հիւանդութեանց վրայ կը խօսին ու անոնց դեղն ու դարմանները կը սահմանէ: Յետոյ կուգան բժշկական ինչ ինչ նիւթեր, մշակման, թրիտքներ, հապեր, ձէթեր, մապուխներ պատրաստելու կերպերն ու տարազները: Վկասն Բանջարանոցն զլիտով խել մը բոյսերու բժշկական յատկութիւնները կը պատմէ: Բժշկարանիս կից միւս գրքերն են. Նիլուս վերնագրով տեսակ մը վիճակարան. «Ապուժարտանէն» կարգ մը տօմարական գիտելիքներ: Պարզասմար, Սուրբ Ուրբար, Գարնան Տաղ Ծովանիսի, և Ներսէս Շնորհաբերոյ 110թ չափ որակաւոր հանելուկները ու «Բովլասանքի ի վերայ Աստուածածին»: Յակոբայ Մեղաւորի ձեռքով 1512ին տպագրուած մեր առաջին տպագրութիւնն է, որու մասին Հնախօսը «Աւաջնութեան, հնութեան, և հրատարակման անարժան գիրք մ'է» կ'ըսէ, և «ձիս ձեռքի չօրհնուած ընծայ, գիշերուան ձեռուդ»: կ'անուանէ: Պարզատուժարը կը սկսի՝ «Ինն հարիւր վաթսուն ու մէկն, Գիրն Նուս է . . . և ն. կարգով կերթայ: Այս տարի որ գրքիս տպագրութեան 400 ամեակը պիտի տօնուի, ցարգ այս մասին երկեցած գրութիւններուն և յօդուածներ-

րուն մէջ բժշկարանի մասին որեւէ գրուածի մը չհանդիպեցայ: Արդէն շատ հազուադէպ է և քիչերուն քով կը գտնուի: Սերաստիոյ Ս. Հրեշտակապետ վանքն ալ կայ օրինակ մը, անոր ալ բժշկարանի այս մասը կը պակսէր: Ի յիշատակ 400 ամեակին, բժշկարանի առաջին էջի լուսանկարը հոս կը դնեմ:

Թիւ 4. — Բժշկարան «Ծաղիկը» Գործ Ստեփանոս բժիշկի, որդւոյ Ահարոն բժիշկի եղբարացւոյ: Մեծագիր, միջնեան, էջը 26-30 տող, տողը 0.11 ս. մ. գրուած հաստ, յղուան բամպակեայ թղթի վրայ, յօտք գրով, ոչ խնամեալ: Մխիթար Հերացիի և Ամերտ.ի շարքին Ստեփանոս բժիշկ իր թուած սոյն երկով Հայ բժշկութեան պատմութեան մէջ կարեւոր տեղ մը կը բռնէ: Ամերտ.ի պէս ինք ալ շատ մը երկիրներ շրջած, ազգերու բժշկութեան եղանակները ուսումնասիրած, բազմաթիւ բժշկարաններ պրպտած քննած անոնցով ընտրանօք կազմած է իր Ծաղիկը, որուն կցած է իր բազմամեայ փորձառութեանց ու հմտութեանց արդիւնքը. ու իր հօրմէն ուսաններովն ու անոր գրաւոր գործերովը ճոխացուցած: Բայց Ստեփանոսի Ծաղիկը չունի Ամերտ.ի գործերուն կանոնաւորութիւնը եւ կատարելութիւնը: Բովանդակութեան 500 մօտ նիւթերու 350ը աստարանութիւն է, մնացեալ խառն նիւթեր: Մարդակազմութիւն, Առողջարանութիւն, Ախրապատիւ: Կարեւոր մասերէն մէկն ալ բառարանն է, թէև համառօտ: Կայ նաև լիտօք Յակոբայ բժշկի ընտիր գրաբար լեզուով: Բուսականանանք յիշատակարանը դնելով՝ «Ճնորհաւքն և ողորմութեամբ բան աւանանիս գոյից պատճառի սխալ ի գին անամակիս . . . նախ և առաջին գայն գրեցի զգոր Գրիգոր որդի Վահրամայ իշխանի ետ թթարգմանել Մուֆարիին Յէսի բժշկին, ևստոյգ գիտնականին, և խօսիցն Գիղիանոսի «և Բագրատայ և այլ իմասնասիրացն: Եւ ապա ազգակայ շահնշային որդւոյ Ապասայ «Հձոյց Թագաւորին զոր ետ թարգմանել «Պիշիբայի որդոյն Ջաքարիայի պարսիկ «գրոցն, զխօսքն Պուլապքրայ մուհէմէտի «երգոյն Ջաքարիային և Ըռազիին, քանդի «այսպէս էր գրել Ապուլապքր Ըռազկայ «որդին թէ կալք իմ սիրելի այր մի փա-

առաւոր և պատվական արքունուստ, որ  
 եւզէր զօգտուիլն մարդկան և հրամայեաց  
 զինձ առնել զԻրք Ձն կարճարան յաղազս  
 զդեղոց և ցաւոց և զկերակուր ճանաչել .  
 Եւ դեղ որ լինին ի գիւտ և գտանին, Եւ... :  
 Եւ ապա զթարգմանութիւն Ապղարկայայ  
 սորդուն Գրիգորի Հայոց Մարգպանի և ետ  
 պարգմանել զսա ի Տաճիկ զէֆթարէ ի հայ  
 զԵզու . ջնուտ բժիշկն որ անուանէր Պի-  
 ղերայ, որդոյ Երեմիեայ բժշկապետի... :  
 Եւ ապա ետ Ստէփանոս մեղուցեալ ծա-  
 առայս Աստուծոյ և նուաստ քահանայ որդի  
 ԵԱհարոնի բժշկապետին Նթեասցոյ, որ  
 պարգմանի Ուռհայ, սակաւիկ մի զոր ետ  
 սէի արաբել և օգտել էր փորձի բազմաց,  
 Եւ զոր իմ հորէն էի ուսել, և ի Մխիթար  
 և ի Սիմէոն բժիշկէն խօսք սակաւ եղի  
 այսպս գրուեցս վասն օգտութեան մարդ-  
 կան, և որչափ կենդանի իցէ, ի վայելուձ  
 սմարտոյ . . . Եւ իմ . ծնողացն Ահարոն  
 արժակին, և Մլինայի, և հարազատ եղբոր  
 զիմոյ Ճօսնլի բժշկին և յառաջ փոխեցելու  
 առ Գրիստոս Միքայէլի բժշկին, թողցէ  
 Եւն՝ : Ու ապա բանադրանքներ կը կար-  
 դայ իր պատուէրները անաստողներուն,  
 և ապա կը խօսի իր դործը դասաւորելու  
 և բժշկական բառարանը պատրաստելու  
 մասին . Եւ ետ մեղուցեալ Ստէփանոս . . .  
 Երազում աշխատանք ընտրեցի սակաւ և  
 զըզորեցի Կիլիկեցոց Բառին վրայ և յԱ-  
 րեւելից Բառին վրայ և արաբի զսա միջ-  
 ղեանվոր . . . : Այս Յիշատակարանը կը վեր-  
 ջանայ սա տողերովը . Կատարեցաւ բժշ-  
 վարան ձեռամբ պարոն Ըստամտանին,  
 ԵԳրեցի զսա ի Ըստամպոլ քաղաք եր որ  
 ԵԼճօտուն առին՝ : Այս վերջին շրածը 1518  
 թուականները կը շոչափէ ուստի և ձեռա-  
 զիրս այդ թուականներուն գրուած :

Թիւ 5. — Բժշկարան Օրհուս — պարսաւ  
 բժշկին սերաստացոյ, միէջեան, փոքրա-  
 դիր, համառօտ յառաջարանով բժշկութեան  
 և մարդու առողջութեան պահպանման  
 մասին խօսելէ վերջ կը յաւելու . ԵԱրդ ետ  
 զայս մտածելով յանձն առի զաշխատանս  
 վկան թարգմանելոյ զփոքրիկ զիրս այս  
 քաղաք բազմահարուստ ի լատին գրոց առ  
 զի յօգուտ Հայոց որպէս մինն ի յանգիտացն  
 որ եմս իսկ Սերաստացի ձեռնաս կոչեցեալ  
 ԵԿ . Պարամի թոռ Գարբէլի որդի Ռա-  
 ճֆայէլի եէկէն Եւ աշակերպ տիրացու

«Օհանս, սուտ անուն կոչեցեալ որ եմ  
 «գործով դատարկ» : Ձեռագրիլին թուականը  
 կը պակսի, բայց բժիշկ և դեղագործ Պար-  
 սամեաններէն մեր քաղած տեղեկութեանց  
 համաձայն գործոյս թարգմանիչ և զրիչ  
 Օհան — իրենց պապը — մեռած է 1844ին  
 81 տարեկան, յաջող վիրարոյժ մը և ճար-  
 տար բժիշկ մ'է եզեր, հմուտ՝ լատին,  
 թուրք և հայ լեզուներու սրով լատին  
 բնագիրը յաջող գրաբարով մը կրցած է  
 ցոյացնել : Գործը կը բաժնուի երեք մա-  
 սերու, որոց երկրորդը բժշկական բառա-  
 բան է, հայաստա լատին բառերու զիմաց  
 համառօտ բացատրութեանց հետ դրած է  
 թուրք . պարս . ուսու . և հայ անունները :  
 Մեր միւս բժշկարաններն են թուով  
 15 Ամերտ . ի Անգիտաց Անպէաը կամ բժշ-  
 կական բառարանը : Մխիթար Հերացոյ  
 Ջերմանց մխիթարութիւնը, Բագարատայ,  
 Կազիանոսի բժշկարանները և այլ մասեր  
 մուրք :

Գործոյս իր վերջարանութիւն կը դնեմ  
 հոս հին ձեռագիր տաղարաններէ ծաղկեն-  
 րու մասին հաւաքած տաղերէս մէկ քանին :

ԿԱՐԱՊԵՏ ԳԱՌԻԿԵԱՆ

(Շարունակելի՛ 4)

ԿԵԱՆՔ ԵՒ Ո՛Յ ԼԵՁՈՒ

Կօնք մը յեզու մը չէ . կեանք մըն է ան, կամ,  
 երէ Եւելի կը սիրէ, ամիկա արճեան իմանայի եւ արի  
 յեզու մըն է՝ արեւն է կեանք մը : Անիկա կեանք մըն է,  
 մեր կեանքին վրայ աւելցած . կեանքն է Յոյն ինքն մեր  
 կեանքին : Այդ կեանքը այս կեանքին մէջ կը սօճէ եւ  
 մէկ կողմէն միւսը կը քափաօցէ արճեան ներհանալու՝  
 արեւն արիւնը միացած է միսին, զոր կը քոչէ եւ կը  
 սնուցանէ : Եւ ինչպէս որ մարդային մարմնին որ եւ է  
 մէկ սեղէն՝ ամենէն մակերեսային ճեղքում արիւն կը  
 հասցնէ, նայնպէս ալ կօնքը, մարդային կեանքին այս  
 նեւարիս եւ զուս արիւնը, կը ժայթի եւ կը հոսի այդ  
 կեանքին քոչը կողմերէն, յոյճ զվճում մը՝ արտաքին  
 աւարկաներու անեմաքթիս հպում մը որ հեծեալմանս  
 այսինքն թէ, կեցած՝ մեր մտածումսին եւ կամքին կեցածը  
 նայն իսկ, իբրեւ չափք մէկուն եւ կանոնը միտքն, բա-  
 ցակայ չէ ան մեր կեանքն Եւրօմեմեմեմ Եւ մէկն, եւ  
 կը Եւհանքեէ կամ կը մտածակցի մեր դասօղարկմեմ-  
 եմ ամէն մէկուն :

**ԳՐԱԿԱՆ**

**ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ**

Մեծ գոհուցանալիքեամբ կը ներկայացնենք զարձակ հասուած մը մեծանուն գրագէտ-հմանադատ Յ. Օսականի ՀԱՍՄԱՊԱՏԿԵՐ ԱՐՔԻԱՍՏԱՆԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Ե. ՀԱՏԱՐԷՆ — Ա. Արփիարեան՝ երգիծողը — ուր համեմատելի հմանադատը բոլորովին ճարձակ մը կը դիպէ Ա. Արփիարեանի տաղանդին յաւակնուած այս երեսը:

ԽՄԲ.

**Ն Ե Ր Գ Ի Ծ Ո Ղ Է**

Երբեմն մարդեր կը նուաճեն իրենց տաղանդը, անկէ ստանալու զինով ներգոյսակ ամբողջ ուժը, բարիքը: Լեւոն Բաշալեան, Յակոբ Պարոնեան, Դանիէլ Վարուժան, Միսաք Մեծարեանց, Պետրոս Գուրեան տուին լիութիւնը իրենց քանքարին: Երկրպագ կամ վաղազրբաւ կեանք մը բան չփոխող արդիւնքէն:

Ուրիշնե՛ր որոնք կը նուաճուին իրենց տաղանդէն: Ըսել կ'ուզեմ՝ անհետատես լայնութեամբ մը կը վարուին անոր հետ, զայն շփելով բազմադիմի փառասիրութեանց գոհացումին: Եղիան շքեղ օրինակ մը այդ անտառակ որդիներէն: Արփիարեան՝ ուրիշ մը: Քամահան՞ք, իրերու պահանջ, խառնուածք: Ինչ զիտնամ: Ինչո՞ւ Արփիարեանի ուժերուն լուսագոյն ստիկոսը յատկացուած պիտի ըլլար ամենէն ապերախտ վաստակին — հրապարակախօսութեան — և այնքան քիչ բաժին մը պիտի առնէին առնցմէ բուն իսկ ստեղծագործական սեռերը: Քիչ անգամ մեր զրականութիւնը, վէպի կալուածին մէջ, պիտի ողջունէ այնքան ընտիր, անփոխարինելի անաքիտ-նութիւններ որոնք Արփիարեանի վիպակները կը խորհրդաւորեն իրենց չհասուած մատովը: Ու, դժբախտութիւն մը դարձեալ, երգիծանքին համար որ այլապէս հզօր սեռ մըն է բոլոր զրականութեանց մէջ:

Կը յայտարարեմ անմիջապէս որ Պարոնեանին յետոյ անիկա ամենէն օժտուած հեղինակ է մեր հին ու նոր զրականութեանց: Չունի անշուշտ Աղբիանուպոլսեցի կատակերգակին ճշմարիտ հանճարը որ կէս գարու մահը արհամարհեց արդէն ու հետըզ-

հետէ պիտի մեծնայ, իրական իր պատուանգանին վրայ իր փառքը միանգամ ընդ միշտ կոթողելու: Բայց գերազանց է միւսներէն, ժամանակակիցներ ասոնք — Օտեան, Թլկատիցի, Առանձար ևայլն:

Դիւրին է Պարոնեանը վերածել քանի մը խոշոր կողմերու, թիւով քիչ բայց բաւական պարզ, որոնց իրագործումը կ'ընդգրկէ անոր ամբողջ գործին իմաստը: Գաղթացիք իրենց Մոլիէտին հանճարը ճշգրտշելու աստիճան կը գործածեն *peuple* բառը: Տարազը աւելի քան հարազատ է Պարոնեանին համար: Ժողովուրդ յղացքին մէջ կայ անշուշտ այն առողջ, հաստ, թաւ ծիծաղը որ մարդոց որդիներուն ստուար զանգուածը կը շահագրգռէ, շատ մօտիկը կենալուն՝ իրենց ամենէն պարզ, ամենէն բնական ախորժակներուն: Գրական վայելքներէն ամենէն զլուրմատոյցը ամբոխեբուն՝ խնդալն է մարդոց վրայ: Ու Պարոնեան ուրիշ բան չըբաւ: Ուղղուած ըլլալով մեր ժողովուրդին գրեթէ բոլոր խաւերուն, ինքզինքը արշխնել լայն, վճռական գեղուամով մը: Արփիւնքը իր գործն է որ քանի մը փոքր թխուսներէ գուրո, կը ներկայանայ արեւմտահայ զրականութեան ամենէն համազրական փառքը ու մեր ժողովուրդին (արեւմտահայ զանգուածին) մեծագոյն հանդիսարանը: Ինչ որ պարտքն էր ընել մեր վէպին, Պարոնեան յալողեցաւ իրագործել: Իր գիրքերուն մէջ մթերքը կայ ոչ միայն զէմքերու, ամէն կարգէ ու երանգով, այլ հսկայ տախտակներ ու բարձր մեր բարքերէն: Չայն ուշի ուշով կարդալը համապատասխան է մեր նորագոյն պատմութիւնը վերծանելու օգտուէտ աշխատանքին: Կը հետեի այս կարճ տողերէն թէ որքան բարձր կը մնայ անիկա իբր կամք ու տաղանդ, զի մարդոց արժանիքը իրենց իրացումներով է պայմանաւոր: Ու կանքը կը հպատակի բունաւորներուն, Յիսուսի օրերէն: Չէ՞ որ Գալիլիացի Վարդապետն անգամ երկինքի արքայութիւնը կը խոստանայ բռնիներու, յափշտակողներուն (սէրունք յափշտակին զարքայութիւն երկնից):

Իբր ընդարձակութիւն, խորութիւն, Արփիարեանի տաղանդը քիչ աստիճանով մը կը տարբերի Պարոնեանէն (կան երակներ իր մօտ որոնք աւելի թանկ արդիւնք-

ներ տուին և որոնք պակասած են Պարոն-  
եանի): Բայց մարդոց տապանդը չէ որ գոր-  
ծերը կը նուաճէ: Ըսի թիչ վերը՝ ով է որ  
կը յաղթէ: Այդ պարունակէն դիտուած՝  
Արփիարեանի գործը կը մնայ փոքր, հաս-  
տածական, անշուտ իր մայր վաստակէն:  
Անշուշտ զանազանութիւն մը յարախուժ մըն  
է միշտ: Բայց պէտք չէ մոռնալ պատգամը:  
Ով որ կը մամրէ, մամր կը կարգի: Արփիար-  
եանի մէջ քանակի պարզ հարց մը չէ սա  
վերապահուումիս զսպանակը: Գերազանցա-  
պէս ժողովուրդ հրապարակագիրը իր ժա-  
մանակէն բազմաթիւ մարդեր սեւեռեց իր  
օրոտս Կեօփոնիսի շրջանակովը: Եւ որով-  
հետէ, ըստ ստեղծեան, կհանքը աւելի  
հարապառ ու խոր է միշտ իր ընդօրինա-  
կութեան (\*), խօսիլն է արուեստին մէջ,  
դժուար չէ խորհիլ այն փարթամ կարաւա-  
ւին որ իր նուէրը պիտի ըլլար մեղի, իրմէ  
վերջկերուն, քանի որ արուած նմայնիքը  
այն քան բարեբաստ փրկումներն են: Մի կար-  
ծէք թէ կը շեղիմ, հեղինակէ մը տեսնել  
ուզելու՝ իր չտուածները: Դուրեանէ մը  
չգրուած քերթուածներ անոր տաղանդը  
չեն վիրաւորեր: Բայց երկիրանքը զանգ-  
ուածէն կը սնանի ու զանգուածը կ'ազատէ:  
Յետոյ, միայն նկարանութիւնը չէ որ իրեն  
կը վերապահէ ազանութիւնը՝ սկզբայէ մը,  
ուկորէ մը վերակազմելու ամբողջութիւն-

ներ: Մեր բրականութեան պատմութիւնը  
ածականներու բաշխում մը չէ, ոչ ալ գո-  
վեստի, պարսաւի փոփոխակի ընթերցում  
մը: Անիկա գերագոյն շտեմարանն է մեր  
բարեբուն, մեր ամենէն մնայուն ու ան-  
կորուստ տարբերուն: Անա թէ ինչու պա-  
կաս, թերաւարտ գործերուն շուրջը իմ հե-  
տաքրքրութիւնը կը սիրէ ծուլանալ, ու  
տեսնել փորձել տրուածէն՝ լուռածը:

Արփիարեանի հեզմակամ զգայաւմը  
(իրական է ասիկա որքան քնարականը, որ-  
բերզակերը, անխխիւր բառաբանութեան մի-  
ջին կաղապարումէն) իմացական է շեշտ  
կերպով, չըսելու համար իմացապաշտ (Պէժ-  
նար Եօ): Իր վիպակներուն մէջ անիկա գոր-  
ծածած է այդ զգայաբանքին հաստ ան-  
ղուամերը, ժողովրդային արտօսմքը, հե-  
ռանց յաւակնութեան, խոշոր աղի կտոր-  
ներու նման նետելով զանոնք անձերուն  
բարբառին, մասածումներուն, երբեմն ապ-  
րուձներուն վրայ: Բոլոր վիպակներուն մէջ  
սիալովը թանձորէն շաղախուած է այդ  
տարրով: Երբ կը խօսին այդ մարդերը,  
վստահ եղէք թէ կը հնգնեն: Խնդացնելու  
համար զիջում: — Ձեմ կարծեր: Տեղա-  
կան զոյնի մտահոգութիւն: — Կարելի է:  
Իր ծաղրին այս խոշոր, ժողովուրդ մտքը,  
դժբախտաբար նիհար իբր քանիկ, թերեւ  
հրապարակագրական խուլ ձգտումներու կը  
սպասարկէ իր մօտ: Իրմէն քմայք մը, յի-

(\*) Անանց ժողովուրդ տեսական փաստումին  
բաւիշխնէն ներս, կը բաւականամէ քանի մը  
գործեր յիշելով որոնք կ'ապացուցանեն վարկա-  
ծին տարզութիւնը: Մեր օրերուն, ալ իրակա-  
նութեան հաստատարիմ ամփոփումը արքեան կա-  
տարեալ միջոցներու կը վստահուի, — թերթեր,  
պետական արխիւ, նկարներ, թանգարաններ,  
պայշտական պատմութիւն, մեքենայ, թուելու  
համար կարիպուսները միայն — շրջանի մը  
կեանքին լրիւ պարզերումը կարելի է արուես-  
տի գործերով, ըսել կ'ուզեմ՝ այդ իրականութե-  
նէն մենկած բայց անոնց կարելի երեսները եր-  
կարող խորացնել: Բայց կողմով ու զանոնք  
զանցող, կարճ՝ զանոնք չեղող քանկով որոնց  
կուտանք շատ մը անաւներ — գիրք, մելոտի,  
նկար, ճարտարապետական մոնթժեր կալի: Ար-  
գինք բոլոր պատմութեան մեծփոր հաստները  
պիտի չկրնան փոխարինել Մարդկային կասա-  
կեղտորիւն (Պայքաքի գործերուն ընդհանուր  
սիրողութիւն) անուանուած հեղափոխութեան աշխարհը  
որ, անշուշտ իբրև ձև ու զիծ շատ փոքր կը մնայ  
բուն իսկ կեանքին dimensionներէն, բայց մեղի  
կարելիութիւն կուտայ արգա կարեւոր մը (rac-  
courci) մէջէն սեւեռեալ շրջանք աւելի քան կա-

տարեալ: Նոյնն է պարագան Տիքընդի վէպին  
ուր կէս զարու Անգլիա մը կը պտուի, աւելի  
դիւրեւ տեսանելի, սեւեռելի, որքան չէ անիկա  
պայշտական պատմութեան համայնադիտարան-  
ներուն մէջը, զանգուածից հաստերը բայց ք-  
րոնց պակաս է զբաղեւտին փոխակերպ ուժը:  
Ու վերջացնելու համար, կը յիշեմ Տասնամե-  
քին որուն իւրաքանչիւր վէպը պարագրիւմն է  
մէկէ աւելի աշխարհներու, նման ըլլալու համար  
ուրա կայքերութեան: Ո՛րք հանդիպելի՝ այն հե-  
րուները որոնք անոր զիրբերուն մէջ կեանքը  
այգքան վերէն կը ձեռնեն, զայն իրենք արմուկ-  
ներուն հանցնելու համար տասնակերպ ու կը-  
ծանկելով: Իրականութիւնը քրոնիկ մըն է պատ-  
մութեան էջերուն: Բայց ասիկա անարտա-  
խարս մը կը զանուն Les Possédées վէպին մէջ  
(Տասնյիւսի): Նոյնն է պարագան մեր Ռաֆֆիին  
համար որուն բովանդակը զժբախտաբար կ'ա-  
ղաղէ զանցնումները եւսահայերց, խորասուզ  
առաքինութիւնները, կայծերը, առանց բովան-  
թիւղի. զիրք մըն է ոչ միայն որքա իրականու-  
թենէն, այլ որ մը կարելի իրականութեան մը  
տախտակը: Ու կեանքը չհերքեց այս վարկածը:

չափակ մը, մտածուճ մը, զէպքի մը յեզու մը կարգալ կը նշանակէ քանի մը տեղ զովանալ, հանգչիլ, սանկ թիթե մը ինչպէս ամենէն քիչ, այն անսպասելի կսովթնեբող որոնք հանգարտ թռչող մեղունները կը յիշեցնեն: Դարձեալ, իր ծաղրին այս մասին համար անիկա առանձին յարգարուճ չունի ու ասիկա՝ կերպ մըն է իր մօտ: Ոչ մէկ վիպակ չէ գրուած միայն ու միայն խնդացնելու համար: Այս կողմով անիկա հակոտնեան է Պարոնեանին որ կեանքեր պատմեց՝ հեզման ըլլալու հաճոյքին համար: Անտեղի չէ իր անունին հետ, սա մարդին վրայ, յիշել Քրանսացի Ալֆոնս Տոտէն որ մեր իրապաշտներէն ոմանց նախասիրութիւնը եղաւ:

Նուրբ, իմացապաշտ երանգով իր հեզունութիւնը կը կազմէ իր երգիծանքին կիմնական տարրը: Ո՞ր հրաշքին միջամտութեամբ Արփիարեան պիտի ապառ Պարոնեանին ձգողութենէն, լքելու համար հաստ ու արձակ, կուշտ ու կշտացնող քաշքըշուքը որուն համար հոգի կուտայ զինքը կարգացող ժողովուրդը, և փորձելու՝ եւրոպական սրամտութեան վրայ ձեւաորուած փոքր, չար՝ բայց ոչ արիւնող, խածան բայց ոչ թունալից իր պատկերները որոնց նմանը չունինք իրմէ առաջ (Պարոնեան կեանքեր պատմեց, զո՞ր չզգայով իր հանճարը գրուագին, պատկերին անձուկ շրջանակին մէջ): Զունինք Արփիարեանէն յետոյ, դարձեալ, մարգեր որոնք խայթել գիտնային իր մեղմութեամբ ու խելքովը: Թիկատինցին մտայնութիւններու խորը կըծկրտած, ծփուն ու ճկուն բայց լուսէ գարունուած humeur մը երբեմն կը զէն իր տողերուն մէջ, բնորոշին տարբեր քաղքենի, խոր, իր ըրածին զիտակ հեզմանքէն որով թաթխուած են Արփիարեանի պատատիկները, գրուած՝ միայն ու միայն այդ հեզմանքին սիրոյն: Պարթեանեանի աքիբը մարմնաբանութենէն ու հակառակ ուժին՝ մեղ չի նուաճեր, այլ կը զարուարեցնէ: Սխալ չէ հասարակաց դատաստանը այդ անզուխ պարտաւէն, զոր կը գաւառի անիրաւ ու սպաննող:

Մտաբան է մանաւանդ Պոլիսը:

— Անոր ազնուաշուքները, իրենց դիրքերուն ու վարկին վրայ ամրակառոյց բայց

գողանար, որոնք դրամը, պաշտօնը, ազգը ու ասոր սէրը զարմանալի մասնազիտութեամբ մը հաշտ կը պահեն ժամանակին դժնդակ փորձին: Սրհնեալ Գերդաբաբը նմոյշ մը չէ միայն այդ բարձրորոտ ու բարձրորակ ծաղրէն, այլ բարքերու մանրանկար զոհար մը: Ամէն անգամ, որ իր գրելը կը հանգիպի այդ գշուքով ժարդոց շուքերուն, բնազդաբար կը զտնէ տարօրինակ սրութիւն, կենդանութիւն ու թայի: Իր բոլոր վիպակներուն մէջ անիկա պատեհութիւնը շահագործած է այդ դատակարգի պատկերը օփացնելու, ինչպէս կ'ըսեն զաղիացիք, տեսանելի ընծայելու համար թիրութիւններու և աստերու ցանցը որ մեր միտերուն տակը կը փռուի, ծածկուած բարակ խաւով մը: Հասնիլ այդ մարդոց թաքուն իրականութեան, անասելի, հսկայ քանի մը մեղքերուն պարագրելովին, ճըշդիլ անոնց վրայով մեր մէջ գրամին դերը, փառքին շուքը, յաւակնութեանց ու տաղանջներուն նանրանքը, — ծրագիրներ են որոնք չիրագործուեցան: Աշխարհիկ թէ Քրանսական կարգէն իր ուրուագրումները այսօր զուր կուգան մեզի բայց չեն նուաճեր ինչպէս է պարագան Պարոնեանի սեւեռուճներուն համար:

— Էհնցումեցնեք, ինքեղիկեցնեք կատարելութեան հասնող մանգանկարներու վրայ: Հոս գերագանց է Պարոնեանէն որուն Մեծազոր՝ Մուրցիւնները ծաղրանկարային իր զանցումներովը կը վրիպի գուցէ իր իսկ մտադրութենէն: Մեծապատիւ մուրացականութիւնը յաւիտանական է ոչ թէ զժամախ այդ մարդոց թափօրովը և այլ ակելի ջոջներուն, անոնց որոնք Պարթեանեանի նման զայն նուիրագործեցին ու վաւերական իրենց տաղանդը շանթարգելի նման գործածեցին իրենց բարոյական ըմբռնողութիւնը ըսել կ'ուզեմ՝ ասոր միակտուր ժխտումը պաշտպանելու: Յիմար բանաստեղծ մը չէ միայն ան՝ որուն վրայ սեւեռուճներ փորձուին, այլ մեր օրերու ընտրանիին ստուար տուգուր: Արփիարեանի սեւեռուճները թէև կարճ բայց անմտանալի մանրանկարներու կը վերածեն նոր իրականութեան հերոսները, առաւելագէտ կովկասէն, իրենց համալսարանականի կամ թերաւարտի ամբողջ յոխորտանքը կրելով թանկ մուշտակներու նման ու դատելով օտճականայեքը toupette՛վ

մը որուն ամպարագիծ նանրութիւնը չէ շիծած իր ուժէն մինչև այսօր: Դեռ մեր պատմութենեան մէջ անոնք են իբրև թերեւս գետերը, խօսքի սպիտակները, կազմակերպութեանց քուրմերը: Ինքնիզեմէն մինչև փանջուցին ու մինչև աւելի նոր լուսօղկունի ներկայացուցիչները պատկերը չէ փոխուած: Արփիարեան երեսուն տարի ընդհատաբար կճեց այդ մարդերը երբեմն անմոռանալի շքեղութեամբ: Պոլիս այցելող այդ հնաէլիզէնտները իրենց ծիծաղելի կը կրնն վայելուցեցնուի մը որ չէ մաշած վասն զի ներշնչած է Առանձարին իր զեղեցիկ գոգիներէն մէկը: Իր Բիւրոյտիւնները, անոնց Փետրուար 30ը լաւագոյն կերպով մը կը պատկերեն տիպարներ որոնք սանկ քառուսն մը տարի մեր հրապարակը չափեցին, չափը փեցին իրենց կոնձերեաններուն երկվարները կազն ի կազ քշելէն:

Հոստոնները, էֆէնտիները, աւազանի եկեղեցականները, զաշն, թիթեկ ծանակաւնքով մը ուր պակսին Օտեանին այլուրութիւնը իր պատմածէն, Պարթևեանին մալանքը, Պարոնեանին ծանրութիւնը և որ սկիզբ մը պիտի ըլլար Օտեանին տաղանդը հունաւորող:

Այս հաստատումներէն յետոյ գոժուար է սակայն ճիշդ նկարագիրը հանել Արփիարեանին ծաղրին, ինչպէս գոժուար է նման աշխատանք մը Արփիարեանին համար ամէն սեռին մէջ որոնք փորձուցեցան իրմէ: Այս գոժուարութիւնը ծնունդ է այն անկատարելութեան, լրումին չհասած տրդիւնքներուն որոնք իր գործերը կ'ընեն գործողին կեանքին նման անկախուն ու կէս ճամբան մնացած: Ասկէ զատ, թերեւս ծնունդ իր իսկ տաղանդին նկարագրին որ կերպարանափոխող է քան կառուցանող: Ուր որ երեւցած է այս մարդուն գրիչը, հոն բան մը փոխուած է անպայման: Քանզի, շինն, Բառեր են: Մարդոց ուժերը քիչ անգամ կը նուաճեն կրկններ գործունէութիւններ: Ոմանք պիտի կործանեն: Ուրիշներ պիտի շինեն: Այսպէս կը քալէ կեանքը: Ետտ սպասել պիտի նշանակէր Արփիարեանին պահանջել իրմէ զարագուիս սկողը արմատակաւորութիւն մը: Իր ծաղրը, միւս տուրքերուն քով, լրացուցիչ մնէ է, իր զաղափարներուն պաշտպանութեանը լայնորէն պատարհու: Պարոնեանին համար երգիծանքը գոյութեան հարց մըն է, իր իմացական protoplasma՞ն, գէշ բառ մը քործածելով: Օտեանին համար նուրբ անանձա-

ցում մը, փախուստ մը իրականութենէ, հայեցողական կեցումք մը զոր զիտակցորէն որդեգրած է եւրոպական մտքին հետ իր երկար, դառնագիծ շփուանքուն իրբև անդադարձ: Օտեան չէր իսկ անցուցած մտքէն իր ծաղրին մէջ գնել ինչ որ հասարակ տեղիք է այսօր: — Բարոյացեալ, բարուօքել, նշգրակել՝ բուժելու համար: Այս վերջին մտապահները լրջութեամբ իրը ըրած է սակայն Արփիար Արփիարեան որուն պատասխաններն իսկ պիտի ծառայեն իր ժողովուրդին: Փիլո՞. ինչու չէ, երբ ատիկա պիտի կանգնէ նոր շէնքը: Մեր եկեղեցիին, աւելի ճիշդ՝ եկեղեցականներուն վրայ իր յարձակողական կեցումքը Գ. Արծրունիի աշկերտութիւն մը չի մատնեմ միայն, այլ և իր խառնած քիչ տիրակալ փաստերէն մէկը: Յետոյ, որագիւրը զբաղանջութեան մը ամենէն առաջինի ձեւն է իր դասակարգէն մարդոց: Աւելին: Գործծուութեան սերունդները անխուսափելի կերպով անտարկեւդած են հայեցողական կառուցումներուն: Երբ Պարոնեան ինքզինքը պարտադրած է մեր հրապարակին — որ կը նշանակէ իր տաղանդին լրութիւնը գտած — մեր իմացական փոթորիկը հաղլու կը սկսի: Այդ փոթորիկին ինչպէս ձիւռ մը վրայ նստող ու զայն վարելու յաւակնող սերունդին մէջ ոչ ոք Արփիարի վճռականութիւնը, անխորհուրդ յաւակնութիւնները, կործանումները պիտի համարձակէր տալ իր ազազուն մարմինին: Արփիարեան կրկնելու հերոսի մը պէս քայլեց: Ու գործածեց ինչ կէնք որ ինկաւ իր գոժարտ ձեռքերուն հասողութեան: Ատանցմէ մէկը երգիծանքն էր:

Իր արդիւնքը անարժան չէ իր տաղանդին ու ձգտումներին: Կէս զար յետոյ զանոնք կարգալու արժանի կեցողը շնորոշ միայն ոճէն, նիւթէն չի գար, այլ անկէ որ բան մը փրկուած է անոնցով: Մեր իրապաշտներուն բոլորին ալ պակաս է ծաղրը: Արփիարեան սերունդին դիմագիծը կը ներդաշնէ, բերելով զբաղանջութեան ամենէն վտանջաւոր ու ամենէն զեղեցիկ սեռերէն մէկուն փայլը անոր վրայ: Մեր վէպը, բանաստեղծութիւնը, քննադատութիւնը, պատմութիւնը նորոգող այս շարժումը, իրապաշտութիւնը, չէր կրնար գուրկ ըլլալ ծաղրին փաստէն ալ: Արփիարեան դարձանեց պակասը: Ու ստիկա պըզտիկ փաստ մը չէ:

Ծ. ՕՇԱԿԱՆ

**ՔԱՐՈՂԻ ՕՍՍԿԱՆ**

**ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ**

**Ա.**

**ՔԱՐՈՂԸ**

Քարոզը, պարզ և ընդհանուր բառերով, կրօնական ճշմարտութիւններու յայտարարութիւնն է: Իսկ ջրիստոնէական քարոզը՝ Քրիստոսի աշխարհ բերած օրհնաբեր պատգամներուն հռչակումն է, որ մեզաւորը փրկութեան կ'առաջնորդէ, համապիտան միտքը, յուզելով սիրաբար և արթնացնելով խղճմտանքը:

Եթէ այս ըմբռնումով մտնանք նիւթին, քարոզի նպատակն է ուստի, (ա) համոզում ստեղծել ունկնդիրներու մտքին մէջ. (բ) յուզել անոնց սիրտը. (գ) արթնացնել անոնց թմրած խղճը, և որով, (դ) առաջնորդել զանոնք փրկութեան, — Իրենց ապրած կեանքէն աւելի բարձր կեանքի մը, լաւագոյն սպրեւկերպի մը, որ ի յայտ եկաւ Յիսուսի անձին մէջ, երբ Ան կ'ապրէր մեր երկրագունտին վրայ, քսան դարեր առաջ:

1. Քարոզ բառին իմաստը. — Քարոզ բառը հայերէն լեզուի մէջ կը նշանակէ ճառ, խրատ, յայտարարութիւն, իսկ քարոզել՝ կը նշանակէ գաղափար մը ծանօթացնել, պատգամ մը հռչակել, և կամ աստուածային ճշմարտութիւն մը յայտարարել: Քարոզի համար լատիներէն կը գործածուի սքրմ բառը, որ կը նշանակէ ճառ, ճառել և կամ հարցունքներու պատասխանել: Յունարէնի մէջ ասոր համազօր կայ օմիլիա կամ հոմիլի (homily) բառը զոր կըրնանք թարգմանել մեր բարբառով՝ խօսակցութիւն, միջամտութիւն, հարցի մը շուրջ գաղափարի փոխանակութիւն, սուրբ գրական ուղերձ, ճառ, քարոզ կամ քարոզխօսութիւն: Homily բառը Քոռմէ, Ի. 11-ին մէջ կը խօսէր թարգմանուած է. Պօզոս երկար կը խօսէր, խօսքը կը շատցնէր:

2. Քարոզխօսութեան ծագումը. — Հին

ասոն երեաները սինակոկներու պաշտամունքներուն մէջ Հին Ուխտէն — մարգարէութիւններէն, սողմունքներէն և կամ օրէնքէն մաս մը կը կարդային, կը բացատրէին և ապա իրենց կարծիքները կը յայտնէին անոր շուրջ:

Այս սովորութիւնները կրեաներէն անցաւ քրիստոնեաներուն: Քրիստոնեաներն ալ Ս. Կիրքէն կտոր մը կը կարդային ու կը բացատրէին: Ապա այս պաշտօնը յանձնուեցաւ եկեղեցւոյ եպիսկոպոսին, որ թէ՛ կը կարդար և թէ՛ կը բացատրէր, և նաև անկէ առօրեայ կեանքի համար դասեր կը հանէր: Ահա այսպէս քարոզելու սովորութիւնը տարածուեցաւ քրիստոնէական եկեղեցւոյ մէջ և homily բառը քարոզելու իմաստը ստացաւ:

Անոնք որ Միջին դարու մէջ քարոզելու անկողք էին, գրուած քարոզներէն կը կարդային և աւուր պատշաճի ժողովուրդին կուտային եկեղեցւոյ պատգամը:

3. Քարոզ եւ ասենախօսութիւնը. — Քարոզը, ըստ Բէթլըմիէի «Համոզում առաջ բերելու նպատակաւ աստուածային ճշմարտութիւններու խօսքով հաղորդակցութիւնն է»: Ասենախօսութիւնը միտքը համոզելու համար է, իսկ քարոզը՝ միտքը համոզելէ զատ՝ խղճմտանքը արթնցնելու և սիրտը յուզելու ալ կոչում ունի: Ասենախօսութիւն մը, իր պղծ տրամաբանութեանը կրնայ հասնի իր նպատակին. իսկ քարոզը կատարեալ ձախողութիւն մըն է՝ երբ սիրտը յուզելու հոգեոր ոյժէ զուրկ է: Ուստի, քարոզի մը համար անհրաժեշտ է որքան գաղափար նոյնքան ներշնչում, որքան տրամախառնութիւն նոյնքան զգացում, որքան ճշմարտութիւն նոյնքան այդ ճշմարտութիւնը ներշնչող ոյժ, խանդավառող ոգի, օգևորող ու յուզող սիրտ, և հոգիները մազնխատցնող հոգեոր բարձր քաշողական զօրութիւն:

4. Քարոզին տեսակները. — Մէկէ աւելի են քարոզին տեսակները, որոնցմէ կարեւորներն են՝ (ա) ընթացող քարոզ, (բ) նիւթի մը շուրջ քարոզ, (գ) վարդապետական քարոզ, (դ) բարոյագիտական քարոզ, (ե) մեկնողական քարոզ, (զ) պատմական քարոզ, (է) աւուր պատշաճի և կամ պատշաճ

տահական քարոզի, (Ը) փորձառական քարոզի:

Առաջինին մէջ Աստուածաշունչէն որոշ համար մը և կամ բառ մըն է քարոզին յեռակէ մը, երկրորդին մէջ՝ ներք մը. երրորդին մէջ՝ եկեղեցիի և կամ քրիստոնէական կրօնի վարդապետական որոշ մէկ դրուածքները, չորրորդին մէջ՝ բարոյական սկզբունք մը, հինգերորդին մէջ՝ Ս. Գրքէն հաստատած մը, վեցերորդին մէջ՝ պատմական դէպք մը, ետևիներորդին մէջ՝ բացառիկ դէպք մը կամ պարագայ մը, իսկ ութերորդին մէջ՝ կրօնական կեանքէ առնուած փորձառութիւն մը:

Ասոնց մէջ ընտրան մը ընտրելով արտասանուած քարոզը թէև այժմ ամենէն աւելի յարգի է, բայց տեղւոյն, պարագաներուն, ժամանակին և ունկնդիրներու պայմաններուն համեմատ քարոզխօսելու միւս ձևերն ալ կրնան մերթ ընդ մերթ զործածուիլ, թէ՛ միօրինակութենէ առաջ եկած ձևաձայն վարատելու և թէ՛ քարոզին մէջ նորութիւն, թարմութիւն և զառնազանութիւն գոնիւ համար:

Քարոզելու հրէական ձևը մեկնողական է: Յիսուս Նազարէթի սինակոկին մէջ մեկնողական ձևով է որ քարոզեց (Ղուկ. Գ. 20): Առաքեալներու օրով, կարճ ընտրանով քարոզելը սովորութիւն չէր: Գործ Առաքելոցի մէջ Պետրոսի խօսածները առաջ արուեստի, պարզ մեկնողական քարոզներ են, սակայն և այնպէս լի են ներշնչութեամբ և հոգևոր ոյժով: Չորրորդ դարու մէջ Օգոստինոս և Ուկիսերան նոյնպէս շատ անգամ առանց ընտրանի կը քարոզէին:

Ինչպէս քարոզելու սովորութիւնը ընդհանրապէս ժԳ. դարէն կը սկսի, իբրև ընտրած մեկնողական, վարդապետական, ներքողական ու այլաբանական քարոզներու ձայնայն զօրծածութեան: ԺԳ. դարէն սկսեալ, կարճ ընտրան մը ընտրելով քարոջխօսելու ձևը տակաւ առ տակաւ ծառայում գտնելով՝ կրնա շատ ընդհանրացած է: Ներք մը ընտրելով քարոզելը, առանց զայն բնաբանի մը հետ կապելու, աստիճանաբար մը տպագրութիւնը կը թողու ունկնդիրներու մտքին վրայ, իսկ Աստուածաշունչէն առնուած կարճ ընտրանի մը վրայ հիմնուած քարոզ մը՝ նախ Ս. Գրոց հեղինակութիւնը կը կրէ. երկրորդ՝ քարո-

ղչին տալիք պատգամը կը սահմանաւորէ, և այսպէս ամէն ասին խօսելու նոր տեսակէտներ և խորհուրդներ կը հայթայթէ քարոզչին համար:

5. Քարոզիմ մասերը. — Քարոզը կը բաղկանայ երեք մասերէ. յառաջաբանէ, բաժանումներէ և վերջաբանէ: Յառաջաբանին նպատակն է քարոզին բնաբանը կամ ներթը ծանօթացնել. բաժանումներու պաշտօնն է ներթը և կամ քարոզի մէջ տիրող զխառն գաղափար տրամաբանական շարքով ընդլայնել ու լուսաբանել. իսկ վերջաբանը կը բաղկանայ ամփոփումէ, երբեմն հզարակացութենէ և կամ պատշաճեցումէ:

Քարոզչը պէտք է ամենէն շատ խընամք տանի յառաջաբանին և վերջաբանին: Յառաջաբանին՝ որովհետև ատով է որ ունակընդիրներուն ուշադրութիւնը իր քարոզին վրայ կը հրաւիրէ. վերջաբանին՝ անոր համար որ աստիկա իրեն այլևս վերջին պատահութիւնն է իր տալիք պատգամին նկատմամբ: Անոր քարոջանի մասնաւոր աւելի խնամք տանիլ պէտք է, քանզի այդ վերջին մի քանի կտորէ բառերն են որ ընդհանրապէս տպագրուած կը մնան ունկնդիրներու մտքին վրայ: Ճան Պրայթ կ'ըսէր. «Ես իմ քարոջիս վերջաբանն է որ մինակ կը պատահուի, և միշտ զիտմով է ինչպէս և երբ պիտի լրացնած խօսքս: Նարոլէոն Պոնափորթ իր ամենազօրաւոր պահեստի ոյժը պատերազմի վերջաւորութեան համար կը պահէր:

Քարոզին յառաջաբանը պէտք է հակիրճ ըլլայ, կտրուկ ու հետաքրքրական: Յառաջանին նախադասութիւնները որքան կարելի է պէտք է ըլլան կարճ, պարզ ու գերահասկնալի: Ըստ Նարոլէոնի, ՈՒՐՐՐՐ պատերազմը սկսի, առաջին հինգ վայրկեանները ցոյց կուտան թէ անիկա պիտի շահուի թէ պիտի կորսուի: Նմանապէս եթէ քարոզն ալ իր սառչին հինգ վայրկեաններուն յաջող սկսի, յաջող ալ կը շարունակուի և լաւ տպագրութիւն կը թողու ունկնդիրներուն վրայ:

Բաժանումները պէտք է ըլլան երեքէն կամ չորսէն աւելի: Իւրաքանչիւր բաժանում իր նախորդը լրացնելով, որպէս անոր շարունակութիւնը, պէտք է ամէնը միտքին կազմեն մտքողութիւն մը, կուսարանու-

թիւններ, կոչումներ, վկայութիւններ և պացոյցներ ունին իրենց հետաքրքրութիւնն ու սգտակարութիւնները եթէ չափէն աւելի ըլլալով չխնդրեն բաժանումները և չխանգարեն քարոզի մէջ տիրող գաղափարի տրամաբանական ընթացքը:

Վերջաբանին մէջ շատ դասեր կանելը կը տափակցնէ քարոզը: Երբ Յիսուս բարի Սամարացիին առակը պատմեց, չխրատեց, դասեր չկանեց, խօսքը շատցնելու ջանքեր չըրաւ, այլ հարցում մը ըրաւ լոկ, և ապա խոկոյն դադրեցուց իր խօսքը՝ ըսելով. «Գնա՛, դուն ալ այնպէս ըրէ՛»: Այս կըտրուկ վերջաբանը շատ տպաւորիչ ըրաւ Յիսուսի պատմած առակը: Ուստի, վերջաբանը շատ տպաւորիչ է երբ քարոզը լիննայ կտրուկ կոչով մը, սուրբ գրական կարճ վկայութիւնով մը, և կամ բնաբանին բառերուն անգամ մը ևս յստակ արտասանութեամբը, ըստ պարագայի և քարոզի նիւթէն զլխած պայմաններու:

6. Քարոզին պատրաստութիւնը. — Քարոզ մը եթէ իր նպատակին պիտի ծառայէ պէտք ունի խնամքով պատրաստութեան: Եկեղեցականներ կան որոնց դժուարին կուգայ քարոզ պատրաստել, քանզի ունակութիւն կազմած չեն պատրաստելով քարոզել: Ոմանք ալ նիւթ չեն կրնար գտնել և կը ստիպուին օրուան տօնին և կամ յիշատակութեան վրայ աւուր պատշաճի ամէն տարի խօսուած տափակ խօսքերը կրկնելով շատանալ: Իսկ եթէ երբեք նիւթ մը գտնեն՝ անոր վրայ խորհիլ չեն գիտեր, վասնզի խորհիլն ալ վարժութիւնն էր պահանջէ և ինքնին արուեստ մըն է, և ուստի նիւթին մէջ կը մտնեն և անկէ չեն կրնար յաջող դուրս ելլել: Ուրիշներ ծուլութեան պատճառաւ չեն պատրաստեր իրենց քարոզները: Քանզի լաւ քարոզ մը խօսիլը լուրջ աշխատանքի կը կարօտի: Ոմանք ալ կ'առարկեն թէ պատրաստուած քարոզի մէջ Աստուծոյ հոգիին չի գործեր:

Եթէ Աստուծոյ հոգին յանպատրաստից քարոզը կրնայ արդիւնաւորել, ինչո՞ւ չարդիւնաւորէ պատրաստուած քարոզը: Անպատրաստից քարոզին մէջ եթէ հաւանականութիւն կայ վայրկեանական ներշնչումներ ստանալու, պատրաստուած քարոզին մէջ աւելի է այդ հաւանականութիւնը:

Քանզի քարոզիչ մը որ կը պատրաստէ իր քարոզը, կը խորասուզուի իր նիւթին մէջ, լաւ ևս է ըսել՝ կը նոյնանայ իր քարոզին հետ և իր միտքը ասով աւելի պատրաստ կ'ըլլայ ընդունելու նոր ներշնչումներ: Քարոզը առանց պատրաստելու լոկ վայրկեանական ներշնչումի վստահիլը շատ քիչ անգամ կ'օգնէ, յաճախ հակառակ արդիւնք կուտայ:

Մեր հայ եպիսկոպոսներէն՝ Մեկքիսեզեկ Եպօ. Մուրատեանց, իր Հովուական Ասուածաբանութիւն գրքին մէջ կ'ըսէ. «Պէտք է յոյս դնել յանպատրաստից քարոզելու վրայ, քանզի՛ այդ յոյսով շատ նշանաւոր քարոզիչներ կորուսած են իրենց համբաւն ու ազդեցութիւնը»: Կրնայ երբեմն անպատրաստից քարոզ մը յաջողիլ. ասիկա բացառութիւն է. իրական ու մնայուն յաջողութիւնը աշխատութեան և պատրաստութեան մէջ է:

Պատրաստութիւն ըսելով ի հարկէ չենք հասկնար մտքով միայն պատրաստուիլ, այլ մտքով և սրտով միանգամայն: Գիտակից քարոզիչ մը մէկ կողմէն իր նիւթը դիտական մեթոտով վերլուծելով, ուսումնասիրելով և իւրացնելով կանգերձ, միւս կողմէն ալ, հեղ ոգիով, Աստուծոյ առջև կը խոնարհի և կ'աղօթէ առանձնութեան մէջ, որպէսզի Աստուծոյ հոգին գործածէ իրեն ամէն մէկ բանը, նպատակու համար ուղղակի անմահ հոգիներու փրկութեան: Ըստ Ֆինելոնի, «Քարոզչութեան պաշտօնը հիմնուած է հաւատոյ վրայ: Պէտք է աղօթել, պէտք է սրբել սիրտը, պէտք է ամէն բան երկինքէն սպասել, պէտք է զիհուիլ աստուածային բանի սուրբութիւն և բնաւ չվրսուտահիլ ինքնիր վրայ: Այս է անա էական պատրաստութիւնը»: Քարոզիչ մը եթէ Աստուծոյ առջև նարեկայցիի նման բեկեալ սրտով խոնարհած և Անոր ներկայութիւնը լիովին վայելած է, պատճառ մը չկայ որ իր պատրաստած քարոզը անպարզիւն մնայ և չծառայէ իր նպատակին:

Անոնք որ քարոզ խօսելու նոր կը սկսին, լաւ է որ թուղթի վրայ գրելով կարգան իրենց քարոզները, գէթ առաջին մէկ երկու տարիներուն համար, մինչև որ ունակութիւն կազմեն և վարժուին քարոզ պատրաստելու սովորութեան: Բայց ասիկա լման տեղը չի բռներ կենդանի բարբառով

խօսուած քարոզիչն: Ամէն պարագայի տակ սակայն, արդիւնաւոր քարոզները անոնք եղած են որոնք խօսուած են և ոչ թէ կարգացուած: Կենդանի բարձրաով արտասանուած քարոզին մէջ, քարոզիչը ազատ կը կը զգայ ինքզինքը վայրկեանական ներշնչումներ ստանալու, և թէ երես առ երես իր ունկնդիրներուն հետ հաղորդակցութիւն ունենալու: Տարիներու երկար փորձառութիւնը ցոյց տուած է թէ ստիկա է քարոզ խօսելու լաւագոյն մեթոտը:

7. Քարոզին տեսչութիւնը. — Հին ատեն քարոզները երկար կը տեւէին, որովհետեւ ժողովուրդին միակ ներշնչումի աղբւրը եկեղեցին էր: Հիմա եկեղեցիէն բերուր կայ կրօնական ճոխ գրականութիւն, քարոզչիքքեր, երիտասարդաց և մանկանց յատուկ կրօնական կազմակերպութիւններ, հոգևոր պարբերաթիւթեր և այլևայլ նիւթերու շուրջ դասախօսութիւններ, մանաւանդ ուստիտն, որուն միջոցաւ մարդ ոչ միայն կիրակի օրեր, այլ ուր օրերուն ալ, իր տան մէջ նստելով, կրնայ ունկնդրել ամենաընտիր եկեղեցականներու քարոզներուն և տեղեկանալ միանգամայն կրօնական աշխարհի նորութիւններուն ու կարեւոր շարժումներուն:

Առաջին հինգ դարերու ընթացքին, եկեղեցւոյ բեմէն խօսուած քարոզներ այնքան երկար չէին, թէ և Յոյն Եկեղեցւոյ քարոզիչները Լատին Եկեղեցւոյ քարոզիչներէն աւելի երկար խօսելու ձգտում ունէին: Լատին հայրապետները կէս ժամ, և երբեմն ալ տասը վայրկեան կը քարոզէին: Անսելմոս կը պատուիրէ կարճ քարոզիչ: Երկար քարոզները ընդհանրապէս բարեկարգութեան շարժումէն յետոյ, Մաքրակրօններու շրջանին կը խօսուէին:

Այս շրջանին, ըստ ձէյմա Հարիսի, Անգլիոյ մէջ քարոզները այնքան երկար կը տեւէին որ երբեմն ժողովուրդը իր ոտքը դետին զարնելով ձայն կը հանէր, իբր նշան գոգոհութեան. ասոր վրայ՝ քարոզիչը այլ ու լինցնելու ժամանակը հասած նկատելով կը վերջացնէր քարոզը: Ալքօք եպիսկոպոսի մասին կը պատմուի թէ Քէյմպրիճի մէջ կը քարոզէր մէկ ժամէն մինչև երեք ու կէս ժամ: Էտուրտ Արվինկի, Լոնտոնի միսիոնարական ընկերութեան ժողովին մէջ

խօսած մէկ քարոզը տեւեց երեքուկէս ժամ, թէ և ունկնդիրներուն տաղտկալի չդառնալու համար երեք անգամ քարոզը վարդարցնելով երգ մը երգել տուաւ, բայց կըրկին ժողովուրդը դժգոհ մնաց: Էլտրքըն, հակառակ էր երկար քարոզելու. օր մը երբ իրեն հարցուցին թէ որքա՞ն պէտք է տեւ քարոզ մը, պիտան վայրկեան միայն՝ պատասխանեց: Ճարտնական առածը կ'ըսէ. «Շատ քիչ հոնորներ բաւականաչափ տաղանդ ունին կարենալ տալու համար կարճ ատենախօսութիւններ»: Արքա Մոնտլիլ կ'ըսէ. «Նարոյէտնի ուղերձները միայն հինգ վայրկեան կը տեւէին, բայց կը մազնիսացնէին ամբողջ բանակը»: Նաթանիէլ Էմմոնս օր մը խրատեց քարոզիչ մը, ըսելով. «Քարոզներդ կարճ թող ըլլան, քանի լաւ է ժողովուրդը հետաքրքրուած վիճակի մը մէջ պահել քան թէ դժգոհ»:

Արդի պայմանները նկատի առնելով, քարոզի մը տեւողութիւնը, եկեղեցւոյ պաշտամունքին առթիւ, պէտք է ըլլայ քսան վայրկեանէն մինչև երեսուն վայրկեան, իսկ բացառիկ պարագաներու տակ՝ կրնայ աւելի կամ պակաս տեւել, ժամանակի, տեղի, տարուան եղանակի և միջավայրի պայմաններուն համեմատ:

8. Քարոզը եւ ունկնդիրները. — Լաւ քարոզը պէտք ունի լաւ ունկնդիրներու: Չարագեցաւ ու ձեռնհաս քարոզիչ մը եթէ չունի բարձր քարոզը գնահատելու ընդունակ ու վարժ ունկնդիրներ, իր աշխատութիւնը նուազ կ'արդիւնաւորուի: Միւս կողմէն՝ եթէ ժողովուրդը բարձր ճաշակի տէր ու զարգացեալ է ու քարոզիչը անկարող կրկին արդիւնքը հետու է քաջալերական ըլլալէ, կրկնորդ կ'ըսէ: «Ո՞չ ոք մեծ հոնոր է, առանց բազում ունկնդիրներու»: Կ. Պոլտոյ մէջ երբ Յովհան Ոսկեբերան կը քարոզէր, բազմութիւնները կ'ազդակէին ու կ'ըսէին. «Աւելի լաւ որ արեւը դադրի փայլելէ քան թէ Ոսկեբերանին լեզուը խօսելէ»: Իսկ եթէ ունկնդիրները և քարոզիչը, երկուքն ալ զարգացեալ ու զիտակեց են, արդիւնքը միշտ քաջալերական է:

Երբեմն կը գանդատինք թէ, ի հարկէ յարգելով հաղուագիւտ բացառութիւնները, եւրոպական իմաստով զարգացեալ, յաս-

նագէտ, կոչումի տէր ու կարող քարոզիչներ չունինք: Բայց, միւս կողմէն, հարց է թէ կարող ու ձեռնհաս քարոզիչներ եթէ ունենանք, արդեօք կրնանք գնահատել և անոնց արժանի ունկնդիր ըլլալ: Զարգացեալ քարոզիչի մը համար զարգացեալ ունկնդիրներ անհրաժեշտ են, որպէսզի արդիւնաւորուին իր թափած աշխատանքները:

Ուստի, մէկ կողմէն՝ զարգացեալ ու կարող քարոզիչներ հասցնելու աշխատելով հանդերձ, միւս կողմէն ալ պէտք է ժողովուրդը զարգացնել որ կարենայ գնահատել իր եկեղեցականին կործանէութիւնն ու ըրած աշխատութիւնը, իր քարոզիչ: Ըսուած է. «Ժողովուրդը կ'ունենայ այն՝ որուն արժանի է»: Լաւ քարոզիչը լաւ ժողովուրդի մը ծոցէն առաջ կուգայ:

9. Քարոզը եւ արդի պահանջները. — Բեմին վրայ եղանակով քարոզելու հին ձևը քարոզխօսելու արդի պայմաններուն հետ չի հաշտուիր: Այդ եղանակը կրնայ վանքերու մէջ պահուիլ և ոչ թէ քարագրերու եկեղեցիներուն մէջ: Խօսակցութեան ձևով քարոզելն է արդի միջուկը, ինչ որ բնական է, պարզ ու հասկնալի: Բեմին վրայ եղանակը թէ՛ անբնական է և թէ ձանձրացուցիչ: Յիսուս ամենամեծ քարոզիչն էր, սակայն խօսակցութեան բնական ձևով կը քարոզէր: Քաղաքակրթութեան երկիրներու մէջ ամենանաւաթ քարոզիչները այժմ նազովներցիին երկու հազար տարիներ առաջ գործածած այս պարզ մեթոտին հետեւելու կը ջանան:

ԺԹ. զարու ընթացքին, Անգլիոյ մէջ Արվինցի Բապըրթընը բեմէն գուր, ընկերական հուսալքութեանը առթիւ, մեծ հիւսցում կը պատճառէր՝ իր ունկնդիրներուն, իր բնական ու հմայիչ խօսակցականութիւնը, բայց բեմին վրայ իր խօսքերը չէին ունենար միևնոյն հրապուրը, քանզի իր գործածած միջնադարեան վարդապետական եղանակը կը տափանցէր իր արտասանած պատգամները: Օր մը իր ունկնդիրներէն մին թիւազբեց իրեն որ բեմէն գուր սօսակցութեան ինչ ձև որ ունի նոյնը գործածէ բեմին վրայ ալ: Այս դիտողութիւնը սթափեցուց զինքը և իսկոյն ձգեց եղանակը և սկսաւ խօսակցութեան ձևով քարոզել, որը կրկնապատկեց իր քարոզներուն ազդեցութիւնը և ըրաւ զինքը նաև նաւոր քարոզիչ մը: Նոյնպէս Անգլիոյ մէջ, իրեն ժամանակակից անուանի ուրիշ քարոզիչ մը, Քոլման Կլիֆֆը, երբ տեղիւնացաւ խօսակցութեան ձևով քարոզելու մեթոտին յաջողութեան, իսկոյն փոխեց իր աւանդական քարոզելու հին կերպը և սկսաւ խօսակցութեան ձևով քարոզել: Ըստ Սթրընընի, «Քարոզխօսութեան կատարելութիւնը խօսակցութեան մէջ կը կայանայ»:

Եթէ քարոզի մը նպատակը սիրտերը գրաւել է, իր սրտաբառիս պարզութիւնն ու բնականութիւնը պահելով հանդերձ՝ համեմատած պէտք է ըլլայ նաև գեղեցիկ արուեստով մը: Քարոզխօսութիւնը ինքնիք արդէն գեղարուեստ մըն է: Յառաջարկենք միևնույն վերջնական, քարոզը, երաժշտութեան նման, ունի ձայնի ելեւէջներ, մեղմութիւն և ուժգնութիւն, ներդաշնակութիւն ու գեղեցկութիւն:

Ըստ արդի պահանջներու, յուզող քարոզի մը համար անհրաժեշտ է գրաւիչ լեզու, յստակ առողանութիւն, տրամաբանական վերլուծում, գաղափարներու չափաւորութիւն: պարզութիւն, գանադանութիւն, ոճի գեղեցկութիւն, ձայնի բնական ելեւէջներ, բեմի վրայ բնական կեցուածք, վայելուչ շարժումներ և ճարտասանական բարձրագոյն կէտ մը (climax point), քարոզի գեթ վերջին մասին մէջ: Քարոզը բարձր ձայնով սկսիլը ուժասպառ կ'ընէ քարոզիչը, տակաւին քարոզի կէտին չհասած: Լաւ է մեղմ ձայնով սկսիլ և ձայնը աստիճանաբար բարձրացնել, անոր ուժգնութիւնը պահելով քարոզի վերջին մասին ճարտասանական բարձրագոյն կէտին, յուզել կարենալու համար ունկնդիրներուն սիրտերը:

10. Քարոզին ընդհանուր սպաւորութիւնը. — Ըստ ձօզէֆ Քուքի, «Ազգու ապաւորիչ քարոզխօսութիւնը կը կայանայ ոչ միայն Աստուծոյ նկատմամբ խօսուած բառերուն, այլ նաև այդ բառերուն Աստուծոյ անունուած ըլլալու զգացումին մէջ»: Քարոզիչի մը ինքնակրթութեան ամենագոյնը ու միանգամայն ամենակարեւոր մասն է ինքնամոռացումը: Ըստ Մելքիսեդեկ Եպիսկոպոսի, «Քարոզիչը պարտաւոր

### ԿՐՕՆԱ-ՖԱՐՈՅԱԿԱՆ

#### ՄԱՆ ԵՒ ԱՆՄԱՆՈՒԹԻՒՆ

է զգուշանալ և ժողովրդեան շարժումը իրեն չվերթագրել, այլ միայն Աստուծոյ ծանայել օ (Հովուական Աստուածաբանութիւն, էջ 236): Քանզի քարոզիչը զեեսպան մըն է Աստուծոյ և կը յայտնաբերէ Անոր կամքը իր ժողովուրդին: Դեսպան մը իրաւունք չունի իր ուղածը խօսելու, այլ իր պաշտօնն է հազորգելու իր կառավարութեան պատգամը միայն:

Եկեղեցականը պէտք չէ խօսի այն նիւթի վրայ որ հաճելի է ժողովուրդին, այլ նիւթի մը վրայ որուն իսկապէս պէտք ունի ժողովուրդը: Ծարտար որսորդը կը պարպէ իր հրացանը այն ատեն միայն երբ իր ոյժը նպատակի մը կը ծառայէ. այսինքն որս մը ունի իր աչքին առջև: Քարոզիչի մը խօսած իւրաքանչիւր քարոզը նոյնպէս պէտք է ըլլայ ուսմբ մը, մեզքոզ կարծրացած սիրտերուն դաշելու համար: Հակառակ պարագային՝ անիկա կը նմանի իմար որսորդի մը որ անտեսանէ մինչև իրիկուն հրացանածգուծեամբ կը զբաղի, առանց սակայն փոքրիկ յաջողութիւն մը իսկ ձեռք բերելու, քանզի իր հրացանը որսի մը վրայ արձակելու տեղ՝ կ'արձակէ քարերու և ժայռերու դէմ, անոնց հանգէպ կարծես իր ոյժը ցուցադրելու համար: Իր կոչման գիտակից Սկոզտիացի եկեղեցական մը, Մըքէչնի, օր մը ըսաւ. «Աւելի նախամեծար կը համարեմ մօւրալ քան թէ քարոզել առանց յաջողութեան»:

Եթէ քարոզ մը պիտի յաջողի ու իր նպատակին պիտի ծառայէ և անոր ձգած ընդհանուր տպւորութիւնը գոհացուցիչ պիտի ըլլայ, պէտք է որ քարոզը պատրաստուի ու արտասանուի Աստուծոյ հովիտի ներկայութիւնը վայելելով: Այս յաջողութիւնը ձեռք բերելու գործին՝ մէջ կարի անհրաժեշտ է նաև, իբրև Աստուծոյ զեեսպան, քարոզիչին ապրած բարձր կեանքն ու անգամանքները:

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Շարունակելի (1)



Իտէալիզմը կը հաստատէ անմահու թիւը Արժէքին, Գաղափարին և Յաւիտենականին, բայց երբք անհատին: Յիփոսե և Հէկէլ ոչինչ կ'ըսեն մարդուն անհատական անմահութեան մասին: Իրաւ որ, ոչ թէ բնական, փորձառապաշտ մարդն է անմահը՝ հետևաբար և յաւիտենականը, այլ՝ ոգիկանը, իտէալը, արժէքաւոր մասը անոր մէջ: Իտէալիստները սակայն զարմանալիօրէն չեն ըմբռնած թէ, իտէալը և արժէքաւոր էլիմանը յաւիտենական վերաբերող անձնականութիւն մը կը շինէ որ մարդուն կարողութիւնները կը տարաստիկ անգնեականին մէջ: Կատարելագործուած անհատականութիւն մը անմահ է: Յաւիտենութեան մէջ անձնակերպին անհատականութիւններ այլևս գոյութիւն չեն կրնար ունենալ, բոլորն ալ կը միանան ... Աստուծոյ:

Նրաթապաշտներ, դրապաշտներ և նըման վարդապետութիւններու հետեւողներ կ'ընդունին մահը, կ'օրինակահանցեն զայն, ու նոյն ատեն կուզեն մտնալ զայն իսպառ: Մահուան մեծ իրողութիւնը անտեսելու իրենց այս կեցուածքը հասարակ տեղիք մըն է, վասնզի յառաջդիմութիւնը ապագային հետ կապ ունի, մարդկային ցեղին, ապագայ սերունդներուն հետ կապ ունի և բացարձակապէս Պունջութիւն մը չունի անհատին և իր ճակատագրին հետ: Յառաջդիմութիւնը եղափոխութեան նման, տարամբժօրէն անանձ է: Անշուշտ օր ի լինելութեան երող մարդկային ցեղին համար մահը ամենէն անհատ իրողութիւնն է, բայց ըսինք թէ մահը եղբարկան չէ, քանի որ մահանալով կրնանք հասնիլ անմահութեան: Մարդկային ցեղը ինքզինքը տեսականացնելու կենդանական և ֆիզիք ձևովը, կերպով մը անմահ է, միայն անհատին համար է որ մահը նշանակաւորութիւն մը և եղբարկանութիւն մը կ'ունենայ:

Յիշեալ վարդապետութիւններէն աւելի ազնիւ վարդապետութիւններ, առուելի

տրտում կեցուածք մը որգեզրած են մահուան մեծ իրողութեան առջև: Անոնք կը ճանչնան մահուան եղբրական բնութիւնը. բայց կը հաւատան որ անհատը երբեք այնքան քաջ չէ եղած յանդգնօրէն պայքարելու և յաղթելու մահուան: Ստոյիկ կամ Պուտոխտս կեցուածքը մահուան առջև անկար է, սակայն այսպէս-ըլլալով հանդերձ աւելի ազնուական է քան բնապտառական տեսակէտները որոնք մարդը ապէս կ'անտեսեն մահը: Մահուան առջև յուզական կեցուածքը որ շատ տարբեր է ոգեպաշտ կեցուածքէն ընդհանրապէս թայտնոտ է, ու այս տրտմութիւնը կը յառաջագոյն անկէ որ, մարդ մը առ իր յիշողութեանը մէջ ունի որ ոչինչ կրնայ ընել մահուան առջև: Նախաքիստոնէական մարդը կը հպատակի ճակատագրին. Գրիստոնէութիւնը միայն կը յաղթէ մահուան:

Հնութեան մէջ, հրեաներ ծանօթ չէին անհատին անմահութեան գաղափարին: Ձենք գտնել դայն Հին Ուխտին մէջ, տըրուած ըլլալով որ անձին ինքնազիտակցութեան զարթոնքը տեղի չէր ունեցած: Հրեայ ժողովուրդը գիտակից էր ոչ թէ անհատական՝ այլ իրենց ցեղային անմահութեան գաղափարին: Միայն Յօրի Դրքին մէջ կայ անհատական ճակատագրի եղբրականութեան հասկացողութիւնը: Այսպէս շարունակուեցաւ մինչև Գրիստոսի գալուստը կանխող դարերուն:

Հէլլենիսթիք դարաշրջանին, Հրեայ իրօնական ըմբռնողութեան մէջ ոգեկան էլեմենտը զատուեցաւ բնապտառականից, կամ՝ ուրիշ խօսքով, անհատը ազատագրուեցաւ հաւաքական, ցեղային կէտնքէն: Հաւաքական կեանքի մէջ անհատը իր անձնական դիմադիժը կը կորսնցնէ և ենթակայ է հաւաքականութեան որգեզրած հոգեբանութեան: Անմահութեան գաղափարը սակայն, իրապէս յայտնուած էր Յոյն՝ և ոչ թէ Հրեայ մտածումին:

Յունաստանի մէջ այս գաղափարաբանութեան զարգացումը շատ յատկանշական է: Ի սկզբան անհատը ճանչցուած էր իրբէ մահանաացու: Աստուածները միայն անմահ էին, և ոչ թէ մարդը. ուստի անմահութիւնը ստորագելին էր երկնայինին և ոչ թէ մարդկային բնութեան: Յոյն ողբերգութիւնն ու բանաստեղծութիւնը լեցուն է

անով: Յոյները աղէկ գիտէին մահուան՝ մարդոց մէջ յառաջացուցած լքումին, ցաւին, տառապանքին խորութիւնը: Մահկանացու մարդկայինն ու անմահ երկնային սկզբունքները անջատուելիով միացած էին միայն հերոսներու և գերմարդուն մէջ: Մարդը կ'իջնէր ստորերկրեայ ստուերներու աշխարհը և ոչինչ աւելի տխուր էր քան իր այս ճակատագիրը: Յոյն զգացողութեան տրտում այս նկարագիրը հետեւաբար, ձեռով, հեռի էր Եբրայեցիներու կեանքի հանդէպ ունեցած հասկացողութենէն: Յոյները մարդկայնական սկզբունքը կրցան յայտնաբերել, բայց չկրցան առնչել զայն երկնայինին հետ: Պէտք է ըսել որ Յոյներուն մարդկայնութիւնն էր որ ծնունդ տուաւ այս տրտմութեան: Եւ մանաւանդ Յոյներէն է որ կը լսենք թէ Ալա էր մարդոյ չձեռնիր: Ասիկա Հնդկական բնապանցական յոռետեսութիւնը չէ որ կ'ուրանայ մարդը եւ աշխարհը ամբողջ՝ կ'ընդունի պատրանք մը միայն: Մարդկային տխրութեան մէջ արտայայտութիւնն է որուն հաւմար թէ՛ մարդ և թէ՛ աշխարհ իրաւ են: Յոյները իրապաշտ էին: Բայց Յոյն հայեցողական միտքը երկար ժամանակի՛ մը համար չէր կրնար հանդերձիլ որ բացուածք մը գոյացած ըլլար մարդկայինին և Աստուածայինին միջև, որ կը դատապարտէր մարդը մահուան և անմահութիւնը կը վերապահէր աստուածներու: Ահաւաստիկ այսպէսով սկսաւ մարդոց անմահութեան տենչալու պայքարը:

Յոյն կրօնական-դիցարանական հասկացողութիւնը կը ճանչնար թէ և որ աստուածային սկզբունքը անմահ էր և թէ մարդկայինը՝ մահացու, մարդուն բանաստեղծութիւնը սակայն, որ աստուածային հանգամանք մը ունի, հազորակից կ'ընէր զինք աստուածայինին հետ, կարող կ'ընէր զինք անոր ձգտելու և զայն ի՛րը ընելու: Մարդկային հոգին աստուածային հանգամանք մը ունի: Բայց հարկ է որ ազատագրուի նիւթի գերութենէն, այսպէս չի կրնար հասնիլ անմահութեան: Անմահանալ կը նշանակէ որ հոգին իր աստուածային հանգամանքով կը լիքէ ստորին, նիւթական և այս աշխարհին մէջ լիքէ ստորին, նիւթական և այս աշխարհին վրայ միայն պատկանող իր պատեանը և չ'ալլափոխեր զայն: Անմահութիւնը գաղափարական է և ոգե-

կան: Համաձայն յոյն դիցարանութեան, հոգին կ'իջնէ ներթական մեծիւրորդ այս աշխարհը, որոշ ժամանակ մը վերջ վերադարձու համար իր ծննդավայրը: Գիցաբանական այս հասկացողութիւնն է որ մեծ տպաւորութիւն մը գործած է Պլատոնին վրայ. այս պարագան կը յայտնուի մեզի Փեդոնին միջոցաւ. մարդկային դիցարանութիւններէն խորունկն ու հիմնաւորն է, որ առնջուած է հին, մարմնառութեան վարդապետութեան հետ. ու այս հասկացողութիւնը այն քանի մը փորձերէն մին է որ կը ջանայ հոգիին անցեալն ու ապագան հասկնալ:

Քրիստոնէութիւնը միայն, Յարութեան յայը կուտայ. ա՛ն է միայն որ մահուան վրայ տարած յաղթանակը կը պատգամէ. ու Քրիստոնէութիւնը այս յաղթանակը կը տարածէ ոչ միայն կեանքին՝ այլ բոլոր ստեղծուած աշխարհին վրայ: Այս հասկացողութեամբ Քրիստոնէութիւնը անհունօրէն զերկայ է անմահութեան Յոյն հասկացողութեաննէն որ ամբողջ աշխարհը կը դատապարտէ մահուան և ապականութեան: Այսուհանդերձ, Քրիստոնէութիւնը չի պարզեր հոգւոյ ծննդեան խորհուրդը: Հոգիին մէջ գոյութիւն ունեցող յաւիտեական եւ իմանք յաւիտենութիւնը կ'ենթադրէ, ո՛չ միայն ապագային՝ այլ և անցեալին մէջ: Պարզ է անշուշտ որ այն ինչ որ ժամանակին մէջ սկզբնաւորութիւն մը ունի չի կըրնար յաւիտենական ըլլալ: Եթէ մարդկային հոգին Աստուածային պատկերին գրոշմը ունի, ուստի, անիկա կը բարձրանայ յաւիտենութեան և ոչ թէ ժամանակին մէջ, — ոգեկան աշխարհի մէջ և ոչ թէ բնական աշխարհին մէջ: Քրիստոնէական գիտակցութիւնը այս՝ ուժականօրէն կը մեկնէ և ոչ թէ կայականօրէն (statiquement) ինչպէս որ Պլատոնականութեան մէջ յստակ կերպով կ'երևի: Մեր աստեղական կեանքը կենսաւոր աշխարհի ընդհանուր պրոցեսին մէջ, վայրկեան մըն է միայն, որ իր գոյութիւնը կ'առնէ ոգեկան աշխարհին մէջ: Այս՝ կ'առաջնորդէ մեզ ոգեկան աշխարհի նախազոյութեան ճանաչման որ սրեւէ ձեռով վերա-մարմնառու (reincarnation) չունենար:

Մեր այս աշխարհը հանդիսարանն է յաւիտենութեան և անմահութեան մեծ

պայքարին, ուրիշ խօսքով personalité-ին պայքարը: Այս պայքարին մէջ հոգին անհրաժեշտ է որ տիրութիւն հաստատէ մարմնին ձգտումներուն վրայ իր յաւիտենական կեանքին և յարութեան իսկ համար: Յարութիւն առնել, մահուան վրայ հոգեկան յաղթանակ մը տանիլ կը նշանակէր. ու այս յաղթանակը ոչինչ կը ձգէ մահուան իրեւապականացու մաս, բայց՝ վերացարար ըմբռնուած ոգեպաշտութիւնը կը ձգէր այդ ապականացու մասը: Վախճանարանն ոչ մէկ ուրիշ վարդապետութիւն կրնայ մահուան եղբրական նկարագիրը մեղծել, Քրիստոնէութիւնը միայն զէժ-յանդիման կուգայ, մարդկային յիտքը սկիզբէն ի վեր յուզող այս մեծ հարցին առջև, անոր եղբրականութեան և նշանակութեան առջև չի կրնար, չուզեր, կը մերժէ հաշտուիլ, և կը յաղթէ անոր . . . : Եւրիտենական և անմահ կեանք կարելի է մարդուն համար, ոչ թէ որովհետև մարդկային հոգիին համար բնական է ստիկա, այլ որովհետև Քրիստոս յարեալ ի մեռելոց, ընդ իւր յարոյց զմեռեալս և յաղթեաց մահու. ու որովհետև ստիկան, յարութեան տիեզերական հրաշքով Աստուած մարդացաւ և մարդը յարութեան փառքին արժանացուց:

Մարդկային հոգիին բնական անմահութեան վարդապետութիւնը կը գառնացնէ անհատին ճակատագիրը, կը բաժնէ զայն եղբրականօրէն տիեզերական ճակատագրէն: Ասիկա բնազանցական անհատապաշտութիւնն է: Միայն յարութեան վարդապետութիւնն է որ կ'առնջէ մարդուն ճակատագիրը աշխարհի ճակատագրին հետ: Մարդուն մարմնին յարութիւնը, աշխարհի ներթական և ապականացու մասին ալ յարութիւնն է նոյն ատեն: Այս հասկացողութեամբ մարմինը անշուշտ կը նշանակէ ոգեկան մարմին մը և ոչ թէ ներթական պատեանը միայն: Եթէ Քրիստոս կէտն չըլլար, մահը պիտի շարունակէր յաղթել կեանքին և մարդուն:

Անմահութեան վարդապետութիւնը ճշշամարտպանացական է: Մարդ՝ թէ՛ մահկանացու է և թէ՛ անմահ. ան, ենթակայ է ժամանակի աւերին և անմահութեան, ուրիշ խօսքով, ան թէ՛ ներթական և թէ՛ օգեկան գոյացողութիւն մըն է: Մահը արքայափելի ողբերգութիւն մըն է որ յարութեամբ

կը պարտուի և որուն պայմանը մահանալն է. ու մահը ոչ թէ բնական, այլ գերբնական՝ Աստուածային ոյժով կը չքանայ:

\* \* \*

Երկու Ռուս կրօնական մտածողներ, Նշանակելի բաներ ըսած են կեանքի և մահուան մասին. այս երևոյթներուն առջև տարբեր յետազեատիւններու վրայ կեցած, տրամագծօրէն տարբեր ըմբռնողութեամբ մեկնելով գանոնք, մին՝ Ռոզանօֆ և միւսը Ֆէտորօֆ:

Ռոզանօֆին համար, բոլոր կրօններն ալ երկու զլխաւոր խուճերու կը բաժնուին: Խուճերէն մին, մահուան իսկ միւսը կեանքի մասին կը խօսի: Միտունչն ու մահը կեանքի ամենէն կարևոր և Նշանակելի դէպքերն են, և անոնց փորձառութիւնը ունենալու ատեն է որ մենք Աստուծոյ գաղտփարը կ'իմանանք և կ'աթեւորենք:

Յուզայականութիւնը և գրեթէ բոլոր հեթանոս կրօնները, Ռոզանօֆին համար, ծնունդի կրօններ են, մինչ Գրիստոնէութիւնը մահուան կրօնն է: Միտունչի կրօնները, կեանքի կրօններ են, քանի որ կեանքը իր սկիզբը կ'առնէ ծնունդէն որ է ըսել սերնդագործութեամբ: Բայց Գրիստոնէութիւնը ծնունդը չէ օրհնած, ոչ ալ սերընդագործութիւնը, այլ՝ հմայած է աշխարհը մահուան գեղեցկութեամբ: Ռոզանօֆ կեանքին համար կը պայքարի մահուան դէմ: Իր տեսակետով մահը կը չքանայ ծնանելով. ուստի կեանքը աւեապէս յաղթական է ծնանելով: Բայց այս պարագային մահը պարտեալ մըն է մի միայն նոր ծնողին համար և ոչ թէ մեռնողին: Միտունչը մահուան վրայ յաղթանակ մը նկատելը կարելիութիւն մը կը գառնայ երբ մենք անզգայ կը կենանք մարդուչ և անոր յաւիտենական ճակատագրին դիմաց: Ռոզանօֆին համար զլխաւոր իրականութիւնը և կեանքը շարունակողը, տեսակը և սեռն է (genus) և ոչ թէ անհատը: Միտունչով սեռը կը յաղթէ անձին, տեսակը կը շարունակէ ինքզինքը ժամանակի անհունութեան մէջ, բայց անձն է որ կը մեռնի: Ուրեմն, ինչպէս կ'երևի ըստինքեան, մահուան եղբրականութիւնը անձին համար է և ոչ թէ սեռին. անձը, այս պարագային փորձառութիւնը կը զգայ, անոր ամբողջ սաստկութեամբը, երբ անձը

# ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

## ՄԼԻՃՈՅ ՎԱՆՔ

ՏԵՂԱԿՐԱԿԱՆ. — Տարսոնի սահմաններուն մէջ էր Մլիճի Վանքը, Պապեոս գրեական մօտ: Վանքին անունը միշտ սեռական հստով գրուած գտնուելուն՝ յայտնի էէ թէ ուղղականը Մլէճ էր յիբաւի: Եկեղեցին շինուած էր յանուն Ս. Աստուածածնի:

ՊՍՏՄԱԿԱՆ. — Մլէճի Վանքին ծագումը կը մնայ անծանօթ: Անոր յիշատակութեան կը հանդիպինք առաջին անգամ ԺԲ. դարուն վերջերը: Կը պատկանէր Պապեոսի իշխաններուն և կը նկատուէր անոնց դամբարանի վայրը: Իբրև Մլէճի Վանքին վանահայր, ոմանք միաժամանակ նաև Տարսոնի արքեպիսկոպոս, յիշուած կը զըսենք հետեւեալները:

1. Ստեփանոս Արքեպիսկոպոս, 1183-1198. — Ներկայ եղած է Լեւոն Ա. Թագաւորի օժման. — Սմբատ, էջ 111: Սիւուան, էջ 74: Սիւն 1933, էջ 416:

գիտակից է ինքզինքին իբրև բանաւոր գոյացութիւն մը: Ի՛նչ դառն է խոստովանիլ թէ որքան ալ արուճ գլխաւոր սերունդներուն կեանքը, անոնք չեն կրնար դամանել անհանդուրժելի մահուան ողբերգութիւնը: Ռոզանօֆ իր այսկերպ արտայայտութեան մէջ ստոյգ է որ ոչինչ դիտարկութեան կեանքի մասին. այն գիտակից է միայն անիմիլ կեանքի պրօցեսին, որ կը գոյանայ սերնդագործութեամբ: Ու այս հակացողութիւնը — տարօրինակ է ըսել — տեսակ մը սեռային համաստեօնութեան կրօն է:

Ռոզանօֆ միւս կողմէ կը պնդէ թէ Գրիստոսով չէ օր մահը եկաւ այս աշխարհ, և թէ Գրիստոնէութիւնը ոչ մահ և ոչ Գողթօթայ, այլ՝ Յարութիւնն է և կեանք: Այս ձևով Ռոզանօֆ փախչի կ'ուզէ սեռային կենսական բնութեան: Բայց գիտենք թէ սեռը իր անկեալ վիճակով, այս աշխարհի մէջ մահուան պղբերն իսկ է, և անշուշտ իրեն չէ արուած յաղթել մահուան:

(Շարունակելի՛ 2)

BERDIAEV

2. Կոստանդին Եպս. Բարձրբերդցի, 1231. — Որ բարձր իշխաններու և եպիսկոպոսներու միաձայնութեամբ ընտրուեցաւ կաթողիկոս. — Միխայիլ Ասորի, Երուսաղէմ, 1871, էջ 516:

3. Տէր Գրիգոր Առաջնորդ, 1240. — Թագայեան, Ձեռագիր տետր:

Հոս թաղուած է, 1258ին, Լեւոն իշխան, որդի Կոստանդին Պայլի, երիտասարդ տարիքի մէջ վախճանած. — Սիւս. էջ 74:

Հեթում (Ա.) Թագաւորի ժամանակ Կիլիկիա եղած է Միւհեաց Սարգիս Եպիսկոպոսը և «պատիւ յուրժ ընկալեալ ի նմանէ, և տեղի հանգստեան՝ զաւագ Մէլիւհին. և բազումս ճգնեալ անգ՝ գնաց ի սուրբ քաղաքն Երուսաղէմ. — Օրբէլեան, Բ. էջ 88-89:

Ըստ Սամուէլ Անեցիի մէկ յիշատակութեան, 1274ին թուրքերը գերեցին զաւագ Միլիւհն և քնակիչներէն սպաննեցին վեց հոգի. — էջ 162:

4. Ասեփանոս Արեւպս. Կրակցի, 1293-1320. — Որդի Ամբակումայ կամ Պակէի (+ 1301) և Ենոֆորի. Հայր Զապուռնի (+ 1299), Ներսէսի (+ 1302) և Սիր Գրիգորի: Ան գրած է Նաւորհեաց Կանոն մը: Օրինակել տուած է, 1316ին, Աւետարան մը, Հարցի Լեւոն քահանայի, ընտիր զբնութեամբ և շքեղօրէն նկարաբարդ, և կտակած է որ իր մահէն յետոյ ժառանգութիւն մնայ Աւագ Միլիւհի սուրբ Աստուածածնին (Ձեռ. Ս. Յ. Թ. 1950). Նաև Յաճախապատում մը, որուն վրայէն կատարուած է այդ զբքին տպագրութիւնը, 1737ին, Կ. Պոլիս (Սիւս. էջ 74): Անանուն գրելը կը վկայէ թէ արագում ինչ յաւել սա յաւուրս իւրի սուրբ վանս Միլիւհոյ (Յաճխ. էջ մկր): Ան մասնակցած է, 1307ին, Սիրի մէջ զումարուած ժողովին (Ազգպ. էջ 1784):

5. Վարդան Արեւայիսկոպոս, 1342. — Սիւս. էջ 271:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Փոքր է արդիւնքը որ կանած է մեզի Միլիւհ վանքէն: Մանօթ են հետեւեալները միայն.

Ա. — Յովսէփ Գրիչ. — Միլիւհ Անապատին մէջ օրինակած է Աւեսարան մը, 1183 թուին. — Սիւս, 1933, էջ 416:

Բ. — Գրիգոր Գրիչ, 1198 թուին հոս պիտի է օրինակել մէկ Աւեսարան, զոր աւարտած է Սկեռայի մէջ: Աւետարանին

ստացողն է եղած Ստեփանոս քահանայ. — Յիւս. Ձեռագրաց, Ա. էջ 614:

Գ. — Կոստանդին Քահանայ, Մաղկող, Միլիւհի մեծ խմբարանին մէջ ծաղկած է Աւեսարան մը, զոր օրինակած է Գրիգոր Քահանայ, 1240ին, այլաբարհին Կիլիկիոյ, Տաթևի մեծանշակ աթոռէն ստարագրեալ Սարգիս Եպիսկոպոսին համար. — Թագայեան, Ձեռագիր տետր, ըստ որում մագաղաթեայ սոյն Աւետարանը 1921ին կը զըտնուէր Աջապահեան Մատթէոս էֆ.ի քով:

Դ. — Ստեփանոս Գրիչ, 1294-1307, որդի Կոստանդ Քահանայի. — Օրինակած է հետեւեալները.

1. — Մայր Մատեոց, 1294ին, կամ 1342ին, Տարսնի և Միլիւհոյ Արքեպիսկոպոս Վարդանի համար, որուն եղբայրը Թորոս՝ փակակալն է Միլիւհոյ սուրբ ուխտին (Ձեռ. Ս. Ս. Թ. 2673): Ձեռագրիս լի թիւ տետրին վերջին էջին ստորագը (էջ 644) տարբեր մեղանով կը կարգացուի. «գրեց չիւզ թժ. Հայոցոյ՝ Սական նոյն թուականին իրև արքեպիսկոպոս կը յիշուի Ստեփանոս Կրակցին իոկ Վարդան անունով եպիսկոպոս մը կը յիշէ Ալիւհան 1345 թուին (Սիւս. էջ 271):

2. — Մայր Մատեոց, 1294ին կամ 1297ին, Պակէի որդի Ստեփանոս Արքեպիսկոպոսին համար. — Tisserant, Codices Armeni, էջ 344-353:

3. — Յայնուրիւն Տեսլեանց Յովնանու, Պրոխորոսի, 1307ին, Կոստանդին Քահանայի համար. — Հ. Ձ. Հիշատակարաններ, Լ. Ս. Սաչիկեան, էջ 53:

Ասոնց վրայ կրնանք աւելցնել նաև.

Ե. — Մատթէոս Քահանայ, Գրիչ, Միլիւհի Անապատէն, աշակերտ Բարսեղ Վարդապետի, որ Աղբերջ Վանքին (= Գլածորի) մէջ, ի սկզբ ձոր, օրինակած է.

1. — Հաւախմոյ, 1283ին, Ներսէս Ռետորիի համար, որուն մօտ եկած է աշակերտելու. — Տաշեան. Թ. 571:

2. — Հաւախմոյ, 1284ին, որուն ըստացողն է «Տամաւիծ» [Տամ Ալիւ շ], կին Կոստանդին Պայլի. — Տաշ. Թ. 382:

Մատթէոս Քահանայ իր այս երկու ընկերինակութիւններուն յիշատակարանները գրած է չափաբերական տողերով, որոնք շատ քիչ կը տարբերին իրարմէ (Տե՛ս, Տաշ. էջ 1039 և 834):

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ

### Ս. ՅԱԿՈՒԻ ԿՆԵՐՍԷՆ

Ե ԿԵՂ ԻՑՈՒԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Կիր. 1 փետր. — Ս. Գատարազը Ի Ս. Ղրեշտակապետ մատոյց՝ Ղոչ. Տ. Պարզե. Վրչ. Վլըր-Բանէտեան:

Յեռ նախորէի, Գեր. Տ. Նորայր Եպօ. Պողարեանի նախադաւուրներ, Ս. Յակոբեանց Մայր Տահարին մէջ պաշտուեցաւ Ս. Սարգսի նախատելը:

● Բշ. 2 փետր. — Սրբոցն՝ Սարգսի Եւ Ասովմանց զօրավարացն: Ս. Գատարազը՝ Ս. Յակոբեանց Մայր Տահարի հնազարեան Ս. Սարգսի մատրան մէջ մատոյց՝ Ղոչ. Տ. Ղարիկ Վրչ. Ասլանեան, Յաւարտ Ս. Գատարազի կատարուեցաւ տարեկան հոգեհանգստեան պաշտուելը, Ս. Աթոռոյ մեծ բարեբար Վեմ. Գալուստ Պէշ Իփիլովկիսցի ծնողաց հոգեպն ի հանգրաւ, Գեր. Տ. Սուրէն Եպօ. Գեմհանեանի նախադաւուրներ:

● Կիր. 8 փետր. — Ս. Գատարազը՝ Ս. Յաւարեան Տահարի մեր Գողգոթայի վերնամատրան մէջ մատոյց Ղոչ. Տ. Իւրեղ Անը. Գարեկեան:

● Դշ. 11 փետր. — Կէտրէ վերջ, Ս. Յակոբեանց Մայր Տահարին մէջ հանդիսարարպէս պաշտուեցաւ Վարդանանց նախատելը, Գեր. Տեղապահ Սրբազան Նոր նախադաւուրներ:

● Եշ. 12 փետր. — Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն: Հանդիսաւոր Ս. Գատարազը՝ Ս. Յակոբեանց Մայր Տահարի Աւագ սեղանին վրայ մատոյց՝ ըստ ընկալեալ սովորութեան, ժառ. վարժարանի և Ընծայարանի Տեսուչ՝ Ղոչ. Տ. Հայկազուն Վրչ. Արբանաման, Ղոչ. Տեսուչ Ղարբ կարգաց ներշնչուած և հուռ քարոզ մը ընարան ունենալով՝ Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զՆշնամին, վարդազօյն արեամբ թ պահպաներ զհեկեղեցին, և ի միջի այլոց ըսաւ. Վարդանանց հերոսամարտը մեր պատմութեան մէջ և սերունդներու գիտակցութեան առջև, աւելի է քան Սրբոց պարզ տանկատարութիւն մը, ըլլալու համար զոյութեան պայքարի խորհրդաբնիշտան մը, ինչպէս երէկ, այնպէս ալ այսօր:

Վիտալիանայ տեսակէտով չէ որ մեծ ու նուիրակն կը մնայ այս ներսամարտը, Բիրտ աւժին զէմ իրաւունքի և խղճի ազատութեան պայքարն է ան: Ազգերը բարձրագոյն սպեարուութեան, ինքնամտաւարութեան մէջ միայն այս վիճակին հաւան, ամէն ինչ ի սպաս զննու արդար գտաի մը և զաղափարի մը սիրոյն:

Վնշուշտ Հայ Ժողովուրդը իր բարատու պատմութեան մէջ, առաջին անգամ չէր որ կը պատերազմէր, երբ դիտեց թէ մեր ամբողջ պատմութիւնը սեւական պայքար է եղած, ընդդէմ Ասորեստանի, Պարսկաստանի, Հռոմի և տա-

կաւին ուրիշներու: Մեր պատմական ետը եօր չէր որ ինքզինքը կ'իրագործէր, իր գոյութեան պայքարը կը մղէր, սակայն Վարդանանց գոյամարտը զհասկից մանով մտնելու կոխն էր:

Վայ Ժողովուրդին պայքարը սրտակից սգորուն է եղած իր ազատութեան, իր հրօնին, իր արժէքներէ ի խղճի, Մեզի զրացի ու ժամանակակից Ժողովուրդները որոնք աւելի նիւթական արժէքներու կարեւորութիւն տունին, կորուսեցան: Սխալած չէին Վարդանանց և սխալած չէ Ղարբ երբ մեռած է, ապրեցնելու համար իր հոգեկան և բարոյական արժէքները:

ՎԱՐԱՐԱՅՐ ԽԱՂՈՒՄՈՒՄ ԵՐ ԿԵ ԼՍԿ, արիւնք չէ անոր գաղտնիքը, անկիւս մտգական ինչ մը ունի զմէջ երկնքին տանելու, անոր խորհուրդին խառնելու համար: Աւարալի կամբիբ շարանը, հերոսներու շարան մը չէ միայն, այլ անբերու:

Վարդանը հերոս մը չէ միայն, այլ նաև սուրբ մը, որ իր Գողգոթայի փրկութիւնը չի կոտորել նիւթական պայմաններուն և մարդկային առաքինութեանց, այլ անհունէն զալիք նպատակին, մարդկային կարելութիւնէն զգուր զերգոյնին հասնող սգիին: Այս իմաստով ան կը տարբերի պարզ հերոսէն ու կը դառնայ Սուրբ մը, որ ինքզինքը իր ուժերու զեղունքին մէջ տանտապատկեալ, անհունէն զալիք նպատակն բանալու արուեստը ունի:

Վարդանանց պատերազմը կը նկատուի առ հասարակ մեր Ժողովուրդի զինուորական առաքինութեանց հանդէսը. սակայն անիկա գործն է առաւելաբար հոգիի մարդերու, հայ կղերին, որոնք մեր ազգին հոգեկան կեանքը իրենց երակներուն մէջ հոսեցուցին և եղան պաշտպանն ու խորհուրդը անոր, ինչպէս հոգեկան սպիտակ ալ Փիլիբոսկան գոյութեան:

Վայ կղերին զհարեւորութեան զերթ՝ գրաստերու չի կարտօր, անոնք մեր պատմութեան Երազը, իմաստօրիւնը, և զանբերութիւնը կը խորհրդանշեն: Լուստօրիք Տունը, Ոսկեղաբու սերունդը, Գալուստեանք և անոնց յաշորները մեր Ժողովուրդի փառքն ու խղճմանսը կը կայմեն:

ՎԱՐԱՐԱՅՐԻ ՆՈՒՅԱՏԱՄԱՐՈՒՄ ԴԵՆՈՆՊԵՆԱՆԵՆ ԿՈՂՈՒՄՈՒՄԻՆ ԵՐ ՆՅՈՒՄԵՏ՝ և զուցէ առաւելաբար՝ Վարդանանց ետև կեցած են Դեմոկրատեք՝ իրբի զպատանին ու սգին բովանդակ շարժումով: Ազգին ու Եկեղեցին թով թովի և իրարմէ անբաժան կը մղեն պայքարը Աւարալի զայտին վրայ:

Վայերեմիք սէրը և կրօնի կրարը, այս երկու նուիրական զգացումները երբ կը լծուին իրարու հետ ազգի մը հոգիին մէջ, ալ Դիւցադնութիւնն է որ կը սկսի նոն: Վայք մեր զաւետարանն աննախնէմ, և մայր՝ զԱռաքելական Եկեղեցին՝ Հայաստանեայց: այս է բանակին կարգաբոսը, թ՛վ կրնայ կեցնել այսպիսի սպեարուութեամբ շարժող ուժը:

ՎՏԱԿԱՐԻՆ՝ Երէկ, Վարդանանց տօնը ուրիշ զպատմաներով կը խօսեր մեզի: Իր արորը Երջ

գրեւորացիէն մինչև մտաւորականն ու քաղաք-  
նին, ուրիշ զգացումներով կը դիմաւորէին զայն,  
Անիպ անցեալ մեծագործութիւնն էր, և պա-  
տիպ տեսիլքը, աւելին՝ մեր ժողովուրդին մեծ  
խոյանքը: Այսօր հերոսներ և սուրբեր չեն խո-  
սիր մեր, արժէքներ՝ որոնցով բան մը արժամ  
ենք մեր պատմութեան մէջ:

Շնկան դարեր մտնի ու արհեստ. Հայ քաղա-  
քական ազատութեան ծիրանին յաճախ պատառ  
պատառ ինկաւ բուն աղաւթներու ոտքերուն կո-  
խան, իր ծալքերուն մէջ ծրարած երբեմն ար-  
քունք և երբեմն արիւն: Սակայն Վարդանանց  
ողբիկն բացը միշտ բեկբեկեցաւ դարերու և սե-  
բունդներու դիմաց, լուսաւորելով մեր հերոսա-  
կան յուշերու և գալիք վաղորդանները:

Անոր համար Վարդան և Վարդանանք, Հայ  
ժողովուրդի համար անհատներ չեն միայն, այլ  
մարմնացումը հզօր և անանուն գաղափարի, ժո-  
ղովուրդները պայտասմանք ունին անոնց նկատ-  
մամբ, որոնք իրենց համար մեռնիլ չդիտեն:  
Վասնզի ինչ որ արիւնով կը գրուի, դարերու  
համար է:

Ո՛յ մէկ ժողովուրդ դուցէ պատմութեան մէջ,  
մղած է այն անօրինակ ստաբարձ՝ զոր մղած ենք  
մենք մեր հոգեկան ու մտաւոր երջանութեան  
ի խնդիր: Արեւելքի և արեւմուտքի պայքարը,  
ոչ մէկ տեղ այսչափով ընդլայնած է օսմանները  
պատմութեան արիւնքտաւամային: Վարդանանց  
պատերազմը մարմնաւան կոխ մը չէ, այլ հո-  
գեւոր առաքինութեան մեծագործութիւն մը,  
ինքզինքը իրագործելու կերպ մը, զիմագծելու,  
լուսաւորելու և այլակերպելու հայուն մարտի-  
րու օգնել:

Գրիտոնեական համազումներով ուժաւոր-  
ուած՝ ազգային գիտակցութեան և բարոյական  
կենսութիւնը մուսու՞նէ է որ՝ մեր նախնիք՝ 451ին  
խնդրեցին Աւստրալի անհաւատար պատերազ-  
մին, որ եղաւ այն յակաւորամարտներէն, որոնց  
մէջ յայլովով կողմն է որ կը կործանէ միշտ:

Թող միշտ կենդանի մնայ այդ ոգին Հայ ժո-  
ղովուրդի մէջ, ինչպէս երէկ, այնպէս ալ այսօր  
և վաղը, ոգին՝ որ դարերով պարեցուց մեր ժո-  
ղովուրդը և կ'ապրեցնէ այսօր աննաւերեք մեզի  
պարտազրուած մեր պանդխտութիւններուն մէջ:  
Թող մեր կենսութիւն մէջ յաւիտեան պայծառ մնայ  
Վարդանանց պատկերը և անոր արթնացած  
գաղափարը, որպէսզի մենք կարենանք մեր պատ-  
մութիւնը շարունակել նշմարիտ քաղաքներում և  
հոգեւոր առաքինութեան, որով փառաւորելու  
զանուն Ամենատուրը ճերմորդութեան որ է օր-  
նեալ յաւիտեանս ամէն: »

Նըգեցողութիւնները ղեկավարեց Գր. Սահակ  
Գալաշեան: Յաւարտ Ս. Գատարազի, Գեր. Տե-  
ր. Սպարա Սրբազանը նախագահեց օրուան յատուկ  
հոգեկան քստեան պաշտամունքին:

● Ուր. 13 Փետր. — Ըստ իրաւական սովո-  
րութեան, Ս. Գատարազ մատուցուեցաւ ուղղա-

փառ առբոյց Ս. Մարկոս նշագրեան տաճարին  
մէջ, ժամաբարն էր Հոգ. Տ. Զաւէն Արք. Զին-  
չինեան: Գարողեց հանդիսապետ Սրբազանը, Տ.  
Սուրէն Եպ. Բէմհանեան որ անդադարձաւ քը-  
րիտոնեական առաքինութեանց մարզոց մէջ  
ստեղծած մեծութեան: Յետ Ս. Գատարազի Միա-  
բանութիւնը պատուատիրուեցաւ առբոյց Հոգ.  
Տեաչէն: Հանդիսարար էր թ ու դարեւ կը նա-  
խագահէր Գեր. Տ. Սուրէն Եպ.:

● Եր. 14 Փետր. — Երեկոյեան ժամերգու-  
թեան տոն, Գեր. Տ. Սուրէն Եպ. Բէմհանեանի  
ղխաւորութեամբ կատարուեցաւ Ս. Յակոբեանց  
Մայր Տաճարին զխաւոր խորաններուն և քրքա-  
նկարներուն վարագուումը:

● Կիր. 15 Փետր. — Բուն բարեկեցում: Փակ-  
եալ խօրանի Ս. Գատարազը, Ս. Յակոբեանց  
Մայր Տաճարին մէջ մատոյց՝ Հոգ. Տ. Կիրեղ Արք.  
Գարեկեան: Մեծ պահոց առաջին օրուայ արա-  
րողութիւնը եղաւ խորհրդարար և աւելիքնող:

● Ուր. 20 Փետր. — Երեկոյեան ժամերգու-  
թիւնն ու վաղուան տօնին նախատունը պաշտուե-  
ցան Մայրամիսնքի գրչազարց մատենադարան՝ Ս.  
Թորոս Եկեղեցաւն մէջ, Գեր. Տ. Սուրէն Եպ. ի  
նախագահութեամբ:

● Եր. 21 Փետր. — Սրբոյն Թէոդորոսի զօրմու-  
րին: Ս. Գատարազը ի Ս. Թէոդորոս մատոյց՝ Հոգ.  
Տ. Յշական Արք. Մինասեան:

— Յետ միջօրէի ժամը 3ին, Գեր. Տեղապահ  
Սրբազանը, ի զուրիս Հոգեչնոր Ախրան Հայրու-  
բու, «Հըրաշափառ»ով մատուց գործեց Ս. Յարու-  
թեան Տաճար. Ս. Գերեղմանի ուխտէն ետք,  
կիրակուտն ու վաղուան նախատունը պաշտուե-  
ցան մեր Գողգոթայի մատրան մէջ, նախազա-  
նութեամբ նորին Գերապատուութիւն Տ. Յղիշէ  
Արքեպս. Տէրեպետանի:

● Կիր. 22 Փետր. — Արտաման. — Առաւօտ-  
եան ժամը 5.45ին, Գեր. Տ. Սուրէն Եպ. Բէմ-  
հանեանի զխաւորութեամբ Հոգեչնոր Վարդա-  
պետ Հայրեք մտաք գործեցին Ս. Յարութեան  
Տաճար: Գողգոթայի ուխտէն ետք առաւօտեան  
ժամերգութիւնն ու Սրբ. Գատարազը կատար-  
ուեցան մեր վերնայարկ Գողգոթայի մատրան  
մէջ, ժամաբարն էր Հոգ. Տ. Միւստոն Վրք. Կըր-  
եհիկեան: Ապա, նախագահութեամբ Գեր. Տեղա-  
պահ Սրբազան Հօր, կատարուեցաւ երբազարձ  
մեծաւանդէս թափօր Ս. Գերեղմանին և պատառ-  
նատեղայն չաւրը և վերջացաւ մեր վերնամատ-  
րան մէջ, Պաշտուանքէն ետք, Գեր. Տեղապահ  
Սրբազան Հայրը, ի զուրիս Միաբանութեան վե-  
րադարձաւ Մայրամիսնք:

● Եր. 26 Փետր. — Կէսօրէ վերջ: Ս. Յակոբ-  
եանց Մայր Տաճարին մէջ, Գեր. Տեղապահ Հօր  
նախագահութեամբ, կատարուեցաւ Տաճարներու  
առաջին նախատունը, մեծ վայելչւի կանգիտուե-  
թեամբ, ապա կատարուեցաւ Անդառտան:

Իրիկնազէմին կատարուեցաւ կարգ ձեկեցէիս  
և զԷգման, նախագահութեամբ Գեր. Տ. Սուրբէն  
Եպս. Քէմէնճեանի:

Գիշերը ժառանգաւորաց վարժարանի դաշտին  
վրայ կը վառէր աւանդական կրակը:

● Ուրբ. 27 Փետր. — Տեառնընդառաջ: Լանդի-  
սաւր Ս. Պատարագը՝ Ս. Յակոբեանց Մայր Տա-  
նարին մէջ մատոյց և քարոզեց՝ Լոգ. Տ. Սերովբէ  
Վրդ. Մանուկեան, Եպիսկոպոսական խոյր ի զԼուի:

«Տէր ողորմեայձէն առաջ Գեր. Տեղապահ Սըր-  
բազան Լայրը բրաւ ետեւեւան ծանուցումը. —

Սիրելի ժողովուրդ Լայրց,

Ս. Աթոռոյս, Լարաւային Ամբրիկայի պատ-  
ուակալ նուիրակ, Լոգ. Տ. Սերովբէ Վրդ. Մա-  
նուկեան, այսօրուան սուրբ և անմահ պատարա-  
զին մէջ խնդրամատոյց կ'ըլլայ որպէսզի ազո-  
թենք բոլոր այն ազնիւ և մեծանձն ազգային-  
ներս հոգիին՝ որոնց զաւակները իրենց լուծա-  
ներովը աշխատեցան որ այս ազգապարծան և  
սուրբ Տան կանթեղներուն ձէթը չսպառի լքորպէս  
զի այս Լատտաութեան եւմանիին ներքև ա-  
պատանած հայրենակիցները կարտեանս և կար-  
կառուն ձեռքերը պարագ չմնան: . . . »

Սիրելի եղբայրներ և քոյրեր,

Եթէ տալը հանոյք է, առնելն ալ երախտագի-  
տութիւն: Տուողն ու առնողը կը հոգեխառնուին  
այս քաղցրութեան մէջ. թող Տէրը ընդունի ա-  
նոնց լուծանքը, ինչպէս ընդունեց այրի կնով  
երկու լուծան և մոգեբու կնդուկն ու զվառուը.  
Թող Տէրը լոյսբու մէջ հանգչեցնէ բոլոր անոնց  
հոգիները որոնց որդիները կը շարունակեն իրենց  
պայպբուն ազնիւ առաքինութիւնները:

● Եր. 28 Փետր. — Ս. Կիրոյի երևադիմաց-  
ւոյն: Առաւօտեան ժամերգութեան Ս. Ստեփա-  
նոսի մատան հանդիսութեան կը նախագահէր  
Լոգ. Տ. Պարզև Վրդ. Վրթանէտեան, ժամերգու-  
թենէն ետք: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս.  
Յակոբեանց Մայր Տանարի Ս. Ստեփանոս մատ-  
րան Ս. Կիրոյի սեղանին վրայ: Ժամարարն էր  
Լոգ. Տ. Օշական Արդ. Մինասեան:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Ել. 12 Փետր. — Կեոսէ վերջ ժամը 3ին,  
Տեղապահ Սըրբազան Լայրը, ընկերակցութեամբ  
Գեր. Տ. Ռուբէն Արքեպոս. Մանասեանի, վարչա-  
կան գործերով Իսթայէլ մեկնեցաւ:

Գեր. Սըրբազանները վերագործան Երկուշաբ-  
թի 16 Փետրուար, յետմիջօրէի ժամը 3.30ին:

● Դլ. 25 Փետր. — Յետ միջօրէի ժամը 3ին,  
Լոգ. Տ. Սերովբէ Վրդ. Մանուկեան, Ս. Աթոռոյս  
Միտաններէն և Լայրապետական նուիրակ Աւ-  
րուայի, ժամանեց Ս. Աթոռ: Լոգ. Լայրաբարը  
իբրև Ս. Աթոռոյ նուիրակ մեկնած էր Լարաւա-  
յին Ամբրիկա:

Ս. Աթոռ իր ժամանելէն ետք, նախ այցելեց  
Ս. Գլխազրի մատուռը, իր ուխտը ընելէ ետք,  
Լոգեշնորհ Լայրբուս ընկերակցութեամբ բարձ-  
րացաւ պատրիարքաբանի զահլիճը ու բ տեղի  
ունեցաւ ջերմ ընդունելութիւն մը: Իտք առին  
Գեր. Տեղապահ Սըրբազանն ու նուիրակ Լոգե-  
շնորհ Լայրաբարը:



Մ Ի Ա Ա Ն  
Մ Ի Լ Բ Ա Ն Զ Ո Ւ Լ Յ Ա Յ Յ Ա Ն

Տաւով կ'որձանագրենք ժամը Ս. Աթոռոյս ալ-  
խատուօր միտաններէն Միհրան Զուլֆայիանի,  
որ տեղի ունեցաւ 19 Փետրուար 1953 կէսօրէ  
առաջ ժամը 10ին:

Լանդուցեալը ծնած էր Ատանա, 1872ին: Ս.  
Աթոռոյս Միտանական Ռախտին անդամակցած  
էր 1936ին:

Թաղման արարողութիւնը կատարուեցաւ 20  
Փետր. 1953ին, և մարմինը ամբողջուեցաւ Զամ-  
թաղի կից գերեզմանատան մէջ:

Շատրէն յարգուած և շատբուն ծառայած  
այս բարի ծերունին իր ետև կը ձգէ եկեղեցա-  
սէր և ազգատէր Միտանի մը յիշատակը:

Լանդուս իր հոգիին:



# ԼԻԱԿԱՏԱՐ ՑՈՒՑԱԿ ԳԻՐՔԵՐՈՒ

## ՄԻՐՈՑ ԹԱԿՈՐԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԻՆ

### Յորդանանեան Քիլա

ԱՅԿԵՍ, բարոյակէպ, հայաստա թրքերէն, Գ. տպ. 1912, էջ 185:	120
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Եղիշէ պատրիարք Դուրեան, տպ. 1934, էջ 478:	250
ԱԶԳԱՅԻՆՈՒՄ, Մ. արքեպս. Օրմանեան, Գ. հատոր, էջ ժե + 3377 - 5532, Ղե - ՄԻ:	1500
ԱԿԱՄԱՑ ԱՆԻՐԱԿԱՐՁՈՒԹԻՒՆՔ Տ. Գրիգոր ՉԵՏՐՈՍ ԺԵ. ԱՂԱՅԱՆԵԱՆ ԿԱՐՏԻԱԿԻՆ իր «Հովուական Թուրքերում» առիթով, Եղիշէ վրգ. Տէրուէրեան, տպ. 1951, էջ 42:	100
ԱԿԵՂԴԱՄԱ (Բանաստեղծական), Եղիշէ վրգ. Տէրուէրեան, տպ. 1948, էջ 48:	100
ԱՅՐՈՒԿԵՆՔ ԶԱՅՐԵՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ, Եղիշէ Արքեպս. Դուրեան, տպ. 1928, էջ 72:	100
ԱՆԻՐԱԿԱՐՁՈՒԹԻՒՆ, ԱՐՁԱԳԱՆԳ, Մ. Վ. և Վ. Ա., տպ. 1912, էջ 32:	50
ԱՆՈՒՐԶԳ Ի ՍԻՕՆ, տաղաչափեալ, Մ. Թաթաւ, տպ. 1869, էջ 44:	20
ԱՆՑՈՐԴԿ (Գերբառածներ), Եղիշ վարդ, տպ. 1946, էջ 112:	500
ԱՆԻՐԱԿԱՐՁՈՒԹԻՒՆ Կամառոտ, Գ. Ս. Խաչայեան, տպ. 1874, էջ 364:	200
ԱՌԱՔԵՆՈՑ ՇԱԽԻՂՈՎ, Թորգոմ պատրիարք Գուշակեան, տպ. 1939, էջ Ը + 239:	200
ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ ԶԱՄԱՆ Կամ ՄԵՆՏՈՐ ՄԱՆԿԱՆՑ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆ, Տ. Ն. Թ. Սաւալեան-Խանյ, Գ. տպ. 1888, էջ 324:	200
ԱՐԵՆԷԼԵԱՆ ՊԱՏՄԱՆԱԿԱՆԸ ԵՒ ԵՆՈՒՐԵՆԸ, Գիւտ եպոս., տպ. 1937, էջ 236:	200
ԱՐՄՈՂՈՒԹԻՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ, Բ. տպ. 1946, էջ 196: (Կազմուած):	150
ԱՒԵՏԱՐԱՆ առնուն, Գ. տպ. 1898, էջ 343:	100
ԱՒԵՏԱՐԱՆ ԱՏԵՆԻ, չորս աւետարանիչներու պատկերներով, Բ. տպ. 1859, էջ 272:	250
ԱՒԵՏԱՐԱՆ ԻՆՂԱՐԵՐԻՑ, չորս աւետարանիչներու պատկերներով, Բ. տպ. 1900, էջ 13:	500
ԱՒԵՏԱՐԱՆ ԶԱՇՈՒ, Տօնացոյցի Բ. հատորով միասին, տպ. 1868, էջ 257 + 83:	500
ՔԱՒՏ, վէպ, Թորգոմ. Մ. Բուզազեանց, տպ. 1887, էջ 363:	150
ԲԱԶՆԱՏՈՒԹԻՒՆ ՏՊԱՐԱՆԻ ՍՈՎԱՍԻՒՆ ԵՒ ԵՐԱՍՏՈՒՄԻ ձեռագրին, Սահակ եպոս. Խաչայեան, տպ. 1898, էջ 95:	100
ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ Կամ Ուր մասունք բանի հայերէն Գերբառածներում, Եղիշէ արքեպոս. Դուրեան, Ե. տպ. 1933, էջ 175:	150
ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ Զայասանեայ եկեղեցւոյ, Թորգոմ պատր. Գուշակեան, տպ. 1940, էջ 171:	150
ԲԱՐՈՑԱԳԻՏՈՒԹԻՒՆ, Եղիշէ պատր. Դուրեան, տպ. 1936, էջ 114:	100
ԲԵԹԱՄԻԻՍԻ ՍԱՅԻԸ, Թորգոմ եպոս., տպ. 1928, էջ 24:	50
ԲԺԻՇԿԻՆ ԳԻՐՔԸՆ ՓՐՑՈՒՄԸ ԷՋԵՐ (բարոյայն պատմաւոճներ), Ռուբեն Սևակ, տպ. 1943, էջ 192:	200
ԲՈՂՈՒՔ ԵՐԿՐՈՐԳ ԱՌ ԱԶԳԱՅԻՆ ԸՆԴՆԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ, գոր խնամարար մասուցանէ ամբողջ Միաբանութիւնն Ս. Երուսաղէմի, տպ. 1861, էջ 39:	30
ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, պատկերազարդ Սահակ եպոս. Խաչայեան, տպ. 1888, էջ 383:	150
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՊՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ընկերայի իրաւանց, արարողութեանց եւ տպարարութեանց ի Տօնիցական Սուրբ Տեղիս, Սահակ վրգ. Խաչայեան, Բ. տպ. 1890, էջ 132:	50
ԳԱՆՁԱՐԱՆ ԱՂՕԹԻՑ, (պատկերազարդ), Գ. տպ. 1951, էջ 167: (Կազմուած):	200
ԳԱՒԱԶԱՆԳԻՐՔ, Յաջորդութիւն Վանանազ Ունիկի Սուրբ Կարայեօի, (յասակագծով), Կարայեան վրգ. Լուսարարեան, տպ. 1912, էջ 174:	150
ԳԻՏՈՒԹԻՒՆ ԶԱՍՏՈՒԵՆՈՑ, Թորգոմ. Տ. Ն. Թ. Սաւալեանեանց, տպ. 1888, էջ 171:	100
ԳԻՐԳ ԲԵՆՈՒԹԻՒՆ Կամ Զաւարմոյ սմանկիւնաց աշխարհի, Թորգոմ. Օր. Մարիանէ Բասթալ, տպ. 1886, էջ 179:	150
ԳԻՐԳ ԽՈՍԱԿՑՈՒԹԻՒՆ Զայ - Տանկ., Տէր Գրիգոր Ղ., Գ. տպ. 1882, էջ 80:	50
ԳՈՎԱՍՏԱՐ [ՏԵՏՐԱԿ ԳՈՎԱՍՏԱՆԱՑ], երկու մաս, երկրորդը՝ հայաստա թրքերէն, ԺԲ. տպ. 1914, էջ 120:	100
ԳՐԻՐԳ ԱՌԱՔԵՆՈՑ, առնուն, Գ. տպ. 1877, էջ 440:	100
ԳՐԻՐԳ ԱՌԱՔԵՆՈՑ, Ժաքարապետ, տպ. 1876, էջ 581:	100
ԳՐԻՐԳ ՈՅԿԵՂԵԿ, Սամալկ ռաքրի հեղի, Թորգոմ. Մեղիտեանց զպիւր, տպ. 1867, էջ 158:	100
ԳՐԻԳՈՐ ԿԵՍԱՐԱՅԻ ՊԱՏՐԱՐՔ ԵՒ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ, իր մանուան երեմիարիւմականի առթիւ, Ա. Ալաթյանեան, տպ. 1936, էջ 249:	150
ԳՐԻԳՈՐ ՎԱՐՁԱՊԵՏԻ ԿԱՄԱՆՅՈՒՆՈՑ ԿԱՄ ԳԱՐԱՆԱՂՅԻՈՑ ԺԱՄԱՆԱԿԱՐՁՈՒԹԻՒՆ, Կրատ. Մեռուոյ վրգ. Նշանեան, տպ. 1915, էջ 29 + 667:	350
ԴԱՍԱԳԻՐԳ ԸՆԹԵՐԱՆՈՒԹԻՒՆ, Ս. Գ. Փափազեան, Գ. տպ. 1869, էջ 224:	100
ԴԱՍԱԳԻՐԳ ԱՌԱՔԻՏՈՒԹԻՒՆ, Ս. Գ. Փափազեան, Գ. տպ. 1869, էջ 140:	50
ԴԱՍԱԿԱՆ ՄԱՍԵՆԱԿՐՈՒԹԻՒՆ, Եղիշէ պատր. Դուրեան, տպ. 1935, էջ 2 + 86:	100
ԴԻՏՈՂԱԳԻՐ, Մաղաքիտ արքեպոս. Օրմանեան, տպ. 1915, երկուսն, էջ 48:	50
ԴՐՈՒԱԳԵՆԵՐ ՄԱՆՈՒԿ ԹՍՄՈՒՍԻ ԿԵԱՆՔԸՆ, Կաղանկէ հայ մանուկներու, պատկերազարդ, Եղիշէ արքեպոս. Դուրեան, Բ. տպ. 1950, էջ 62:	100

(Շարունակելի)

# 1953-ի «ՍԻՈՆ» ԿՐ ՆՈՒԻՐԵՆ

Երուսաղեմէն

Միաբան Ռաֆայէլ Ճէնազեան՝  
Տիար Յակոբ Արսէնեան՝

Տիրացու Նուպար Շապենեանին (Պոլիս),  
Արժ. Տ. Արսէն Քէնյ. Վարժապետեանին (Ռուս-  
մանիա),

## Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ի Ք

Խորին շնորհակալութեամբ ստացած ենք Ս. Արոռոյս Միաբան եւ Լոս Անճելըսի Ս. Խաչ Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ՝ Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տերփեբանէն 35 Յորդանանեան Տիմարի նուիրատուութիւն մը Ս. Արոռոյս՝ Ս. Թարգմանչաց վարժարանին:

Կ'աղօթենք որ Տերը ըլլայ վարձահատոյց մեր սիրելի եւ Միաբանակից եղբոր, այս ազնիւ արարին:

Կիտրեղ ԱԲՂ. ԳԱՔԻԿԵԱՆ  
Տեսուչ Մրցոց Թարգմանչաց Վարժարանի

## Վ Ա Ս Ն Բ Ա Ր Գ Ա Ի Ա Ճ Մ Ա Ն «ՍԻՈՆ» Ի

Սան Սալվատօրէն Մեծ. Տիար Եղիա Գ. Պայայեան  
Տիմար Յորդանանեան 3.250 Ֆիլս:

Ամերիկայէն Տիկին Լուսաբեր Քեչեզեան՝ 300 Ֆիլս:  
Փարիզէն Մեծ. Տիար Ա. Բամպուլենեան՝ 250 Ֆիլս:

Վարչութիւն «Սիոն»ի .

Շնորհակալութեամբ ստացանք իմբագրութեանս ղրկուած 20 օրինակ «Փունջ» գրոյկէն:  
Հեղինակ՝ ԱՐՓԻԱՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ — Ամերիկա:

## ԼՈՅՍ ՏԵՍԱՆ

Բանասէր - Հայկաբան - Պատմաբան՝ հանգուցեալ

Կ Ա Ր Ա Պ Ե Տ Գ Ա Բ Ի Կ Ե Ա Ն Ի

## Բ Ա Ր Գ Ի Ր Ք Ս Ե Բ Ա Ս Տ Ա Հ Ա Յ Գ Ա Ի Ա Ռ Ա Լ Ե Ջ Ո Ւ Ի

Երկասիրութիւնը, պսակեալ իզմիրեանց Գրական Մրցանակաւ  
Էջ 682 Դիմ 15 Շիլին

Յ. Օ Շ Ա Կ Ա Ն Ի

## Հ Ա Մ Ա Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ր Ե Ի Մ Տ Ա Հ Ա Յ Գ Ր Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Ե. Հ Ա Տ Ո Ր

“Ի Ր Ա Պ Ա Շ Տ Ն Ե Ր Ը,,

(Մուտք, Արփիար Արփիարեան, Լեւոն Բաշալեան, Գրիգոր Զօհրապ,  
Հրանդ, Տիգրան Կամարական, Արեակ Զօպանեան, Սիպիլ,  
Հրանդ Ասատուր, եւ Վերջաբան մը):

Էջ 484

Դիմ 15 Շիլին